Ն՝ 665

1879 ՍԵՊՏԵՄԲԵՐ 20 ԲԻՆՉԵՆՊԻՀ

ԻԻԶԻՒՆՃԻՒ ՍԵՆԼ

ԹԷՐԱԷՄԱՆԼԷ ԷՖԷԼԱՐ

ՄԷՎԱՏՏԷ ԲՈԼԻՊԻՊԻՃԷ ԻԼՄԻՃԷ ՎԷ ՄԻԼԻՕԷ

ՎԷ ՍԱԻՐԷՃԻ ՃԱՄԻ ԵԷՎԱՄԻ ՂԱԶԷՊԱ ՏԷԸՐ

ԱՂՕՆԷ ԳԻՇԱԹԼԱՐԸ

Մէճիտիյէ 20 դրուշաւ

ՍԻՊԱՏԱՅՈՒ, ԻԶԻՒՆ

Պիր սէնէլիք	200 ղ.
Այլիր այլըգ	100 »
Իւչ այլըգ	55 »

ՎԻԼԱՅԱԹ ԻԶԻՒՆ

Բօսթա իւէ իրսալ օլունճագ-լար իչիւն

Պիր սէնէլիք	230 ղ.
Այլիր այլըգ	120 »
Իւչ այլըգ	60 »

Մէճիտիյէ 1 դրուշ

ԻԼԱՆԱԹ ԳԻՇԱԹԼԱՐԸ

Պէհէր սաթիրը իչիւն

1 վէ 2 վէ 3 ինճի սահիֆէ 5 ղ.
4 իւնճիւ սահիֆէյէ . . 2 »

ԻԽՏԱՐ. Պանգա, Շիրքէթ վէ ումուրու սարրաֆիյէյէ այիտ.
2 յէ 3 ի ՇՏԷ սահիֆէլէրէ 6 ղ.
4 իւնճիւ սահիֆէյէ . . 4 »

Չիյատէ միւտաէթ իչիւն իլանաթա այրը բազարլըգ օլուր:

Մէվատտար նաֆիայա տայիր պէնալէր մէճմանէն գապուլ օլունաճագ վէ տէրճ օլունմայան էվրագ, իատէ օլունմայաճագ:

Մէճիտիյէ 1 դրուշ

Իսաբէխանէսի վէ մանթալասը, Սթամպօլոս Պապր Ալի ճատտէսինէ էսկի Պապը Զապթիյէ սօգաղը քէօշէսինէ նումէրօ 8 տէ սէր: — Ղազէթանէրն ումուրու իսարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեաֆֆէյի մէվատտ հագգընտա, Միւտիրի ղազէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունճաղը կիսի, քեաֆֆէյի մէքեանթիպին տախի անրն նամրնա կէօնտէրիլմէսի իգթիզա էտէր:

ԱՍԻԹԱՆԷ 26 ՍԵՊՏԵՄԲԵՐ

ՀԱԼԸ ՀԱՁԸՐ

Պու կիւնլէրտէ ըսլահաթ իչիւն իքի գաբու աչըլմըշ տըր. պունլարըն պիրի պիւտճէնէն թանզիմի իլէ վարիտաթ վէ մէսարիֆին միւվազէնէսի իչիւն գօմիսիօնլար թէրթիպ օլունարագ իչէ կիրիշմէլէրի, վէ տիկէրի՝ Ռումէլինտէքի վիլայաթըն թանզիմի իտարէսի իչիւն Շարգի Ռումէլի միխթէլիթ գօմիսիօնունուն պուրայա կէլիպ իճթիմա իթմէք իւզրէ պուլունմասը տըր:

Մալիւմ տիր քի, ահվալը մալիյէնէն ըսլահը իլէ պիւտճէնին պիր սուրէթը մանթուպէտէ թանզիմի իչիւն խայլը վագթտան պէրու մալիյէ նէզարէթինէ պիր գօմիսիօն պուլունմագտա տըր: Կէչէնլէրտէ պու գօմիսիօնուն լայիհայը թէրթիպ իտիւպ հուզուրը հազրէթի բատիշահիյէ թագտիմ իթտիյի, վէ պինէն ալէյհ իչին իրատէի Սենիյէնին սուտուրինէ միւթէվագգըֆ գալտըգը բիվայէթ օլունմուշ իտի:

Պու կիւնքի վ-էֆ կաղէթասը, պու գօմիսիօնուն իքիյէ այրըլըպ, պիր շիպէնին՝ վարիտաթի վէ տիկէրինին մէսարիֆի թէրթիպ իտէճէյինի պէտեան իտէօր: Պու հավատիս սահիհ իսէ, մուգատէմ հուզուրը հազրէթը բատիշահիյէ թագտիմ օլունտուզու բիվայէթ օլունան լայիհա՝ գօմիսիօնուն պիր գարարը նէթիճէսի օլմայըպ, իսթիզանը քէյֆիյէթտէն իպարէթ պիր շէյ օլմագ իգթիզա իտէր:

Հէր հալտէ ահվալը մալիյէնին ըսլահը պիրինճի իհթիյաճաթըմըզտան օլուպ, պունուն թէէիսիրի ասլա ճայիզ օլամայաճաղընտան, պու գօմիսիօնուն պիւտճէյի պիր սաաթ էվվէլ թանզիմ իթմէսի իգթիզա իտէր:

Պիզէ գալը իսէ, պու գօմիսիօնտա ումուրը մալիյէտէն թէմամը իլէ մալիւմաթը օլան պիր թագտիմ էւրօբայլարըն տախի պուլունմասը ֆայիտէտէն խալի տէյիլ տիր:

Յէվվէլթին վարիտաթը նըսֆը տէրէճէսինէ էնմիշ, վէ իհթիյաճաթի իսէ պիր գաթ տահա արթմըշ, վէ մէմալիքի Օսմանիյէնին հեր թարաֆընտա զարուրէթ ֆէվգէլատէ պիր տէրէճէյէ վարմըշ օլտուզու հալտէ, մէսարիֆ էվվէլքի հալտէ՝ վէ պէյքի օնտան զիյատէ օլտուզունտան, էն էվվէլ լազըմ օլան շէյ՝ մէսարիֆին թէնգիհի իլէ նըսֆը տէրէճէսինէ էնտիրիլմէսի մատտէսի տիր:

* * *

Ռումէլի վիլայաթընըն ըսլահաթընը թէրթիպ իտէճէք գօմիսիօնա կէլինճէ, պունուն ազասը կիւնտէն կիւնէ կէլիպ թօքլանմագտա իսէ տէ, պունլար միւզաքէրէլէրինի Պապը Ալի թարաֆընտան վէրիլճէք պիր բրօկրամ գէլտիրէճէք իմիշ: Վ-էֆէրն բիվայէթինէ կէօրէ, պու բրօկրամ էվվէլճէ հալ իտիլմիշ օլան գօմիսիօնուն գալմէմ ալտրը լայիհա օլուպ, անճագ հեր վիլայէթին ահվալ ու իհթիյաճաթընա կէօրէ պազը իլավէլեր տախի օլմագ իչուն, պիրէր սուրէթի Ռումէլի վիլայէթլէրինէ կէօնտէրիլմիշ, վէ վալիլեր էհալիի մէմլէքէթտէն միւրէքքէպ պիրէր գօմիսիօն թէշքիլ իտէրէք, պու լայիհալարը մէկզրյի միւզաքէրէյէ գօյանաղ, վէ լազըմ կէօրէճէքլէրի թատիլմաթը պիրէր լայիհա իլէ արզ իտէճէքլէր իմիշ:

Վագտա պու թէրթիպ, Պէրլին ահանամէսինին հիւքմիւնէ մութապզ օլուպ, ահանամէի մէկզիւրտէ պէօյլ գօմիսիօնլարը թէշքիլի պէեան օլունմուշ իսէ տէ, պու իշին լիւզում վէ իգթիզասը վէճճ իլէ կէօրիւլմէսի՝ պու գօմիսիօնլարըն սուրէթը թէշքիլինէ միւթէվագգըֆ տըր. չինքի վալիլեր, ատէթլէրի իւզրէ մէմլէքէթ էհալիսինտէն եալընըզ սէրվէթ վէ եարիւթպէյլերի օլուպ ասլա մալիւմաթլարը օլմաեան, վէ էքսէրիյէթ իւզրէ թէրգագը էֆֆէտարընա տիւշման օլուպ էսկի ահվալըն իատէսինի արզու իտէն պիր թագտիմ ատամլարը ճէլպ իլէ, օնլարըն բէյլի իլէ իշ կէօրմէք, վէ եախօտ քէնտի բէյլէրինի եիւրիւթմէք իսթէրէր իսէ, վալիլերին թէրթիպ իտէճէքլէրի պու լայիհալար հիչ պիր իշէ եարամայաճագ, վէ իշի սէրէնճէմէտէ պըրագմագտան պաշգա պիր ֆայտէլերի կէօրիւլմէեէճէք տիր:

Ընճագ միւսթէլիթ գօմիսիօնունուն պու լայիհալարա պէքլէմէյօպ պիր թարաֆտան պու վիլայէթլերին իտարէսի գավայտի ումումիյէսինի թէրթիպ իլէ օղրաչաճաղը, վէ վիլայէթլերտէն կէլէճէք լայիհալարը եալընըզ շայանը գապուլ օլան թատիլմաթընը գապուլ իտուպ. ուսուլու իտարէ գայիտէսինէ մուխալիֆ օլանլարա էսթիպար իսթէմէյէճէյի մէմուլ տըր:

Պապը Ալի իշի սէրէնճէմէտէ պըրագմամագ իչուն, մէզքիւր գօմիսիօնունուն լայիհասընը վագթը իլէ վիլայէթլերէ կէօնտէրմիշ օլմալըյտը. չինքի պուրատա ագտ իտիրմիշ օլան գօմիսիօնուն միւզաքէրաթընը իքմալ իտուպ, մազպաթասընը թանզիմ իթմէսի 3-4 այլըգ պիր իշ տիր:

Հէր հալտէ կէրէք ահվալը մալիյէնին ըսլահը իշիւն ագտ օլունան գօմիսիօն, վէ կէրէք պու վիլայէթլերին ուսուլու իտարէսինի թանզիմ իշիւն իճթիմա իտէն միւխթէլիֆ գօմիսիօն, տէվլէթճէ իճրա օլունաճագ ըսլահաթ իշիւն իքի գաբու հիւքմունտէ օլտուզունտան, պու իքի գօմիսիօնուն իշէ կիրիշմէլէրի իլէ, եագընտա պիր հիւսնիւ նէթիճէ հուսուլէ կէթիրմէյէրինէ ինթիզար օլունուր:

ԹԷԼԷԳՐԱՖ

Աֆոն Հալա

Լօնտրա 1 հոկտ.

Բրէնս Պիզմարգ իլէ Բրէնս Կօրչաֆօֆ պէյնինտէ եագընտա միւլագաթ վուգուս պուլաճաղը հավատիսի Սրանպարտ գաղթասը թարաֆընտան թէքզիպ օլունույօր:

Ժէնէրալ Բօսլերթա Գօչյէկ վասը օլմուշ տուր:

Պէրլին 30 սեպտ.

Շիմտիյէ գատար ալընան մալիւմաթա կէօրէ, Բրուսիա մէճլիսի մէճլիսանը իչիւն ագա ինթիխապը իլէ միւքելլէֆ օյան մէնթէխիպլէր՝ 1639 հուբրիյէթ թարաֆտարը իլէ 932 հալը հազը թարաֆտարընտան իսաարէթ տիր:

Պէրլին 1 հոկտ.

Մինիթիխապլէրին էրը ինթիխապը խիթամ պուլուպ, հուբրիյէթ թարաֆտարլարընը հալը հազը թարաֆտարլարընա զուլէպէ իթիբէրի անլաշըլմըշ տըր:

Աֆոն Ռյութեր

Վիէննա 1 հոկտեմբեր

Բրէնս Պիզմարգ իլէ Ավսթրիա միւքելլեսը պէյնինտէ թէսթի օլունան հիքմաթ իւզրինէ, Ավսթրիա գավինէթսուս գարիպէն Ավսթրիա վէ Մաճարիսթան քարրանինթօյսը էնճիմէնլերինէ պիր լայհա վերիպ, գուվվեի ասքէրիյէի հազրլինին օն ամնի պագատը իլէ պու միւտտէթ զարֆընտա մուխասասսաթը հարպիյինին բարրանինթօ էնճիմէնլերինտէն իսթիզանի հաճէթ գարմամասընը թէքրիմի իտէճէք տիր:

Պու թէտպիր Ալէքսանիանրն ասքէրի պիւտճէսինէ տախի մութասարրֆ տըր. գիրա բրէնս Պիզմարգըն թէքլիֆի իւզրինէ, Ալէքսանիանրն մուխասասսաթը ասքէրիյէսի տախի պիր թագըմ սէնէլէր իչիւն թային օլունմուշ տուր: Մահէղա թէտպիրի մէզքիւրունն բարրանինթօ էնճիմէնլերի թարաֆընտան գաբուլ օլունմայաճաղը մէլհուզ տուր:

Վիէննա 1 հոկտեմբեր

Ավսթրիա տէվլէթի Պօսնա վէ Հէրսէքթէ իհրա օլունան թահրիրի նումունսը իլան իտէճէք տիր:

Լօնտրա 1 հոկտեմբեր

Պապը Ալի Սիսամ ատասը էհալիսինին՝ սուի իսթիմալաթ իլէ իթհամ վէ աղլինի իսթիրհամ իյլէտէյի տէօրթ նէֆէր այանը ազ իթմիշ օլուուղունտան, Սիսամ էհալի վէքիլլերի գօմիթէսի թարաֆընտան ինկիլիթերրատան թալէպ օլունան թէվասսութը սիյասի իհրա օլունմայաճագ տըր:

Ալէքսանիա իլէ Ավսթրիա տէվլէթլերի միյանէսինտէ մունասէպաթը տօսթանէնին թէէսսիսինտէն սոյլը ինկիլիթերրա մաթբուաթը ֆէվգէլատէ ըզկարը մէմնունիյէթ իյլէյօր:

Լօնտրա 1 հոկտեմբեր

Սիմիատան պու կիւն ալընան պիր թէլէկրաֆա կէօրէ, ինկիլիթերրա ասքէրի հիչ պիր մուգավէմէթ թէսատիֆ իթմէքսիզին Ցազդայը իսթիյա իյլէմիշ տիր:

Աֆղանիսթան էմիրի էրզասը իսթիյա գարչը ինկիլիզլերէ մուավէնէթ իտէճէյինի վատ իյլէմիշ տիր:

Լօնտրա 1 հոկտ.

Պարոն Հայմէրլէյին Ալեսթրիա խարբինէ նէզարէթինէ թային օլունմասընան սոյլը, ինկիլիթերրա հիւքիմէթի Ալեսթրիա հիւքիմէթինէ պէեանը մէմնունիյէթ իյլէմիշ տիր:

Բէթերսպուրգ 1 հոկտ.

Նիհիլիսթ Հատիզցա պէշ սէնէ միւտտէթլէ հապսա հիւքմ օլունմուշ տուր:

Բէթերսպուրգ 1 հոկտ.

Բուսիանընն բէսմի կաղէթասը՝ Կէօքթէբէ թէքէ Թիւրքմէնլերի իլէ Բուս ասքէրի միեանէսինտէ վուգու պուլան մուհարէպանին զայիֆեթի չոնը Բուսարա այիտ օլտուզունու պէեան իտէօրլար:

Բուս բէսմի իլավէլերին պէեանընա կէօրէ, Թիւրքմէնլէր մէյտանը մուհարէպտէ 4338 նէֆէր մաղթուլ սըրագարագ բիճաթ իթմեեէ մէճպուր օլմուշլար տըր:

Պէրլին 1 հոկտ.

Բրէնս Պիզմարգ իլէ բրէնս Կօրչաֆօֆ պէյնինտէ պիր միւլագաթին վուգուը ատիմիւ իհթիմալ հալինէ կիրտի:

Լօնտրա 2 հոկտ.

Հինտատէն ալընան էն սոնրաքի թէլէկրաֆլարըն բիվայէթինէ կէօրէ, ինկիլիզ թապուրլարը Քեապիլէ տոզրու իլէրիլէմէքտէ տէվամ իտէյօրլար: Քեապիլէ տէօրթ այ Թիւրքմէն ասքէրի վասրլ օլտուլար:

Լօնտրանընն պիր չոդ կաղէթասը Ավսթրիա տէվլէթինին Տէրսաաատէթ սէֆիրի գոնթ Զիչինին թէպտիլ օլունտուզունու եազըյօրլար իսէ տէ, մալիւմաթը սահիհէսի պուլունան տէվայիրատ, պու թէվաթուրունն սրհհէթի խուսուսունա չիւսկի իտիլիյօր:

Լօնտրա 2 հոկտեմբեր

Պու սապահքի Թայմզ կաղէթասընա նէյը օլունան պիրՄըսրը մէքթուպունուն ըլիայէթինինկէօրէ, Մըսրը իլէ Հապէշ արասընտա հուտուտա մէսելէսինին թէավիկսինտէն սոնրա, Կօրտօֆան բաչա իսմինիա իտէճէք իմիշ:

Լօնտրա 2 հոկտեմբեր

Պու սապահքի Թայմզ կաղէթասը ամյօր քի, Էվրօբա տուէլը մուազդամասը պիթիուն Էվրօբա թարաֆընտան վիքեալէթէն Մըսրը իսարէսինէ նէզարէթ իչիւն պիր գօմիսիօն թէշքիլի հապդընը, Ֆրանսա իլէ ինկիլիթերրա տէվլէթլերինէ վերիպ-էրինէ ինանմանագտա հազրը:

Պուքրէշ 1 հոկտեմբեր

Պուլկարիսթան բրէնսի, վիքեալատան հիչ պիրիսի եանընտա օլմայըպ, մայէթինտէ եալընըզ մէմուրլարին տաբէրլէյէ պուլունմագտա իսէ տէ, Ռումանիա բրէնսի՝ Բուքարէշտ գարիպէն սոնրա՝ Ռումանիա բրէնս Շարլ՝ բրէնս Ալէքսանտրը պիր բրէնս հոգընտա իճրասը լազըմ կէլէն իհթիրամաթ իլէ դասպուլ իյլէմիշ տիր:

ՏԱԽԻԼԻՅԷ

Տիւնքի կիւն ֆէվգէլատէ օլարագ վիւքէլայի ֆիիսամ հազարաթը սաաթ ասագուզ բատտէլերինտէ Պապը Ալիտէ ագտը մէչլիէթ իյլէմիշլեր տիր:

—Խաղնէի Հիւմայուն քէթխիւտասը հաճի Հասան պէյ էֆէնտինին վուգուը ինֆիսալի իլէ եէրինէ սապգ գուրէնայը Շէհրիյարիտէն հաճի խալէտ պէյ նասպ օլունմուշ տըր:

—Զաթէն մէվճուտ օյան ըսլահաթը մալիյէ գօմիսիօնու վարիտաթ վէ մէսարիֆաթ գօմիսիօնլարը նամըյա իքիյէ թագսիմ վէ եէնիտէն թէշքիլ օլունարագ վարիտաթ գրսմը ասլիյէ նազրը Սայիտ, վէ մէսարիֆ գրսմը տախ տախլիյէ նազրը Գասրի բաշա հազարաթընըն թահթը ռիյասէթլերինտէ տիւնքի կիւն քիւշատ օլընմիշլար տըր:

—Ֆէրիգ Բէճէպ բաշա Պաղտատ ալթընճը օրտույը Հիւմայունու մէճլիսինէ ըէիս թային օլընմըշ տըր:

—Զօրլուտա թօբանմըշ օլան օն պէշ թապուր գատար ասքէրի Շահանէնին, եագընտա Ցեսէ Աղաճան Սէրանիկ թարիգ իյլէ Եանեա վէ Եէնիչէհիրէ կէօնտէրիլճէկի իշտիրիյօր:

—Պու կիւնքի վ-էֆէրն իճմալինտէ օգունտուզունա կէօրէ, Թիւրքիանընն Էվրօբա գըթասընտա Շարգի Ռումէլի վիլայէթինտէն մատտա պուլունան վիլայէթլերին իսլահաթընա էսաս օլմագ իւզրէ թանզիմ օլունան լայիհանընն պիրէր սուրէթի վիլայաթը մէզպուրէ վալիլերինէ իրսալ օլունմուշ տուր: Միւշարիլէյհ վալիլեր լայիհի մէզքիւրէ հագգընտա մալիւմաթ վէ միւթալէաթը մախսուսէլերինի պիտիրճէճլէր իմիշ: Ֆագաթ վալիլեր խոտ պէ խոտ միւթալէաաըընը իչար իթմէյուպ, վիլայէթ տախլիինտէ պուլունան ահալինին բուէսսա վէ միւթէպերանընտան լազըմ օլտուզու գատար ատէմ ճէլպ իտէրէք օնլարըն բէյլերինի ալտըգտան սոնրա, քէնտի բէյլերինի՝ էլավէթէն Պապը Ալէյէ ինհա իտէճէքլեր իմիշ. Պու բէյլերին մաղպաթարընա կէօրէ, մէզքիւր լայհա թատիլիտիլէրէք էօյլէճէ Էվրօբա գօմիսիօնունա թէպլիղ օլունաճագ, վէ քէյֆիյէթ գօմիսիօնտա թէտգիգ վէ միւզաքէրէ իտիլճէք տիր ատէօրլար: Պու հալտէ պու իշին պիր գաչ այ ուզայաճաղը զանն օլունույօր:

—Գարատաղ թահսիսի հուուտա գօմիսիօնը մուվագգաթէն Տէրսաատէթ կէմիշ օլուպ, իշտիտիլիյինէ կէօրէ, պու գօմիսիօն՝ մէմուրիյէթինին պիր գըսմընը իքմալ իմիշ, վէ մուալլագտա գալան գըսմընը տախի պուրատա թէսվիյէ իտէճէքմիշ:

—Արապ Թապէա մէսէլէսի իչիւն Պապը Սէրասքէրիտէն օլթա-ռաֆա պիր էրքեանը հարպ զապթի իրսալ օլունաճաղը մէսմուտտը:

—Էսթէեանէն պէրու Թօր Դաբու սէրայընտա հրֆզ իտիլմէքտէ օլան մուճէվհէրաթ վէ էսլիհա վէ ադմիչէի գատիմէնին էմրի մուհաֆազա վէ իտտարէսինտէ զուհուրա կէլէն պազընիզամընդլըգլարատան տօլայը իճրատ թահգիգատ իչիւն զաթը հազրէթը չէհրիրեարի՝ մէարիֆ նազըրը Միւնիֆ էֆ. հազրէթլէրինի մէմուրթային պուլյուրմուշլար տըր: Ֆինապէրին իտարէի մէզքիւրէ միւտրրի աղլ օլունմուշ, վէ Միւնիֆ էֆ. հազրէթլէրի թահգիգատթէ պաշլայըպ, էվվէլա սալիֆ իւզ գիբը գիգըյմէթ էշեայը վէ եախօտ մէվճատը աթիդայը մէօհիւր ալմէրնա արմըշ տըր:

—Կէչէն բազար կիւնիւ Պէյօղլունտա Պէյճիք բարմադ գաբուսօգաղընտա պիր Էվրօբալը խանէսինին խալդը սաաթ 4 տէ քիւրէյէ կիմիթքէրինտէ, մէզքիւր խանէյէ իրրըսըզ կիրէրէք, եիւզ եիւզ էլլի լիրա գէյմէթինտէ պիր թագըմ էշեայը սիրգաթ իթմիշ տիր:

—Ճումատա իրթէսի կիւնիւ խասքէօյտէ Բիրի բաչա սինակօգասընին գատընլարա մախսուս օլան գըսմը, ճէհումաթի պուլունտուզու էսնատէ եըգըլըպ, գատընլար գարմագարը եըգընթըլար արասընտա գալմըշլար իսէ տէ, օթուզ գատարը եարանընը, թէէլիֆաթ վուգու պուրմամըշ տըր:

—Ֆոբ դէ- Պուֆրուն պէյանընա կէօրէ, Եունան գօմիսէրլէրի Ալթինատան մունթազէր պուլունտուգըրը թալիմաթը ճէտիտիի ալուշ իթմիշ օլտուգլարընտան, Պապը Ալիյէ պէյանը քէյֆիյէթլէ, տիւն եախօտ պու կիւն իչիւն գօմիսիօնուն պէչինճի իճթիմաընը թէքլիֆի իթմիշլեր տիր:

Պապը Ալի իշ պու իճթիմանը կէլէճէք ճումա իրթէսի կիւնիւնէ թէէիիր օլունմասընը թալէպ իթմիշ իմիշ:

—Սեպտեմբերին 13ինտէ Սամսօնտա շիտտէթլի պիր փուրթունա զուհուր իտէրէք, լիմանտա պուլունան սէֆայիճճէ խայլի սագ-մալըգ վուգու պուլտուղու կիպի, քէսրէթլէ եաղան եաղմուրտան տախի գարիյէլերէ սու պասմըշ, վէ պիր Զէյբէկ գարիյէսի քեամիլէն սու իչինտէ գարմըշար: Քեղալիք մէզքիւր չէհրտէ պիր գաչ քէլպ գուտուզանարագ ֆայտիտէն պազը քիմնէլերի ըսրրպ հէլաքէրինի մուճիպ օլմուշ օյտուգլարընտան, չէհրը մէզքիւրտէ պուլունան պիլ ճիմմէ քէելլեր, միւթէսաբրքի Հագգը բաչանն էմրի իլէ, սէքիզ սաաթ մէսաֆէտէ պիր մահալէ նազլ օլունմուշլար տըր:

—Պաշ վէքիլ Արիֆի բաչա վէ Մահմուտ Նէտիմ բաչա հազարաթը պու քէրրէ եաղլարընտան Սթամպօլտա քեպին գօնագլարընա նազը խանէ իյէմիշլեր տիր:

—Պուլկարիսթան միլլէթ մէճլիսինին ինթիխապաթը հէկեմ. 12/24տէ իճրա օլունուպ, 15/27 տէ տախի քիւչատ օլունաճագմընը:

ԱԶԳԱՅԻՆ

Մուշտան բաթրիգխանէէ վարիտ օյան պիր թէլէկրաֆ՝ Պուլանրգ նայիպի ալէյհինտէ շիքեայաթը ազիմէյի հավի տիր:

Մէրգում նայիպ սէօյիւպ սէօյմէքտէ, վէ պու մնիլլու սուի հարաքէթլէրատէ պուլունմագտա իմիշ:

Բոթբրդ Ամեն. Նեղսէո Ս հագրլէթլէրի վուգուի հալի տէր հալպա թագրիր Պապը Ալիյէ պիլսիրմիշ տիր:

—

Սեպտեմբեր 8 թարիխլիյէ էրզրումտան եազըլան պիր մէքթուպատա աթիճէքի ֆէգրալար օգունմուշ տուր:

«Սեպտ. 5ինճի բազար կիւնիւ կան գարիյէսինտէ թիւրքին պիրի՝ վահի պիր սէպէպ մէպնի պիր էրմէնի իլէ գավկայա թուլթուշարագ, էրմէնիյի պշագլա վուրուր:

Մէրգում էրմէնի՝ ճանընն ացըսընտան պէթթագ սէօյիւպ սաեար վէ մարազա պու գատարյա էքիսինին արասընտա խիթամ պուլուր իսէ տէ, Միւսլիմանլար «նէ տէմէք օլուն, պէօյլէ միւպարէք կիմտէ (ռամազան) կեավուր՝ Միւսլիմանա սէօյսին» տէյէրէք հիատէթլէնիրլեր, վէ սիրահէանրգ ագշամ իսթիւ քիլիսէյի գուշատրլար, վէ քիլիսէտէն չըգանլարրն իւզէրինէ տապանճա, գըլըճ, սօրա վէ բէվալվէր իլէ հիճումմ իտէրլեր:

Էրմէնիլեր քէնտիլերինի միւսաֆայա մէճլուր օյարագ տէրագագ պիրլեշիրլեր, վէ հիճումէ գարշը հիճումէ պաշարլար. պու արպէտատա թարաֆէյնտէն պիր գաչ քիշի մէճրուհ օլուպ նիհայէթ էրմէնիլեր ֆարիգ չըգարլար:

Էթրաֆ քէօյլերտէն տախի կէլէնլեր օլուր իսէ տէ, զաթէն իքի թապուր ասքէր կէմիշ օլուպ, ազշամ հեր պիր շէյ օլմուշ պուլունուր:

Էրթէսի կիւնիւ թարաֆէյնտէն մուհաքէմէճ ճէլպ օլունուպ, ճիւնա թիւրքլեր իւզերինտէ թէպպէյիւն իտէրէք մահպէսէ իւզա օլունուրլար:

Քեզալիք իւչ կիւն ադտէմ թիւրքին պիրի քիւլլիյէթլի պիր օթ երզընընա աթէշ վերիպ եագտը, վէ մուախիրէն ալաղ ու կիրիֆթ օլունարագ հապս իտիրտի իսէ տէ, պու երզտէն թէրէթթիւպ իտէն զիյան 150 լիրատան զիյատէ թախմին օլունույօր:

Պու կիւնլէրտէ Դէրվանտա տա թիւրքլեր 2 էրմէնի գլըզ ալըպ գաչըրմըշլար: Քէյֆիյէթ տիւնքի կիւն պիգիմ Աղամնորդարանա պա թէլէկրաֆ պիլտիրիլմիշ օլմաղլա, պագալըմ հիւքիմէթ նէ՞ եաքանագ տըր:

Շէհրիմիզ էհալիսինտէն տուվարճը Աֆետիսին 18 եաշընա պիր գըզընը տա 10 նէֆէր ասքէր կէճէնին պիրինտէ գաչըրտըլարվէ անասը վէ պապասը ասքէրլերի թանրեզպ հիւքիմէթէ խապէր վէրտիկէր իսէ տէ, Պայրամ միւնասիպէթի իլէ թէէնիր օլունուպ, պիր գաչ կիւնտէն պու իչէ պագրյաճաղը հիւքիմէթի թարաֆընտան մէրզումանէ պէեան օլունուր:

Մէչհուր Աբապ օղլու Ալի էֆէնտի իչիւն տիւնքի կիւն տուվարտա 500 գատար եաֆթա եաբըշարբըմըշ ըար: Մէզքիւր եաֆթալարտա միմմայիլյէ Ալի էֆէնտինին խազինէի ճէլիլէեէ խրեանէթի պուլունտուղու պէեան օլունմուշ, վէ պէթիրբ իսթիլասաթը եէկեան եէկեան մէզքիւր եաֆթատա եազըմըշ ըար: Պունտան մատտա էկեր էֆէնտիի մումայիլյէյհ մէմուրիյէթտէն ազ օլունուր իսէ, բէսմն իթթիհամ օլունաճագը վէ հագգընտա տահա պիր չօգ շիքեայէթլեր իտիլճէեի մէզքիւր եաֆթատա իլավէթէն տէրճ ու պէեան օլունմուշ իտի:

Սէօրէնտիրինէ նազարէն, պու եաֆթայը եաբըշարանլար՝ սահիպի սերվէթի վէ էհլի ըրզ վէագըրընը պաշարընտա միւթէպէր թիւրքլեր իմիշ.»

—

Էվվելճէ կապէթարատա իրան օլունտուղու վէճհէյէ, երեսի. ժողով բէյնի օյուպ Պապը սերասքէրի սըհհիյէ մէճլիսինտէ տախի ազա պուլունան Յոտիան բաչա Ալանեան հազրէթլերի, թեպտիրի ազ ու հէվա իչիւն, պիր իքի հաֆթայա գատար Պէյրութա ազիմէթ իտէճէք տիր:

ՔԻԻՐՏԼԻՐ

ՎԷ

ԹԻՒՐՔ ՂԱԶԼԹԱԼԱՐՐ.

—

Էրպապը միլթալանդն տեր-խաթրը խտէճելելերի վեճհ իլէ, սեպտ. 7 ճումա կիւնքի նիւս-խէմիզտէ երինէ պու սերլէվհա իլէ պիր պենտ տերճ իտիւպ, Քիւրալէր վէ Ընատօլու ըսլահաթը մէսէլէլերի հագդընտա Թիւրք ղազէթալարընդն պաղը էֆքէարը սագիմէ վէ ատաթը մուգիրրէսի-նի գրիթիգա վէ մուսախէղէ իթ-միշ, վէ պու կիւնքի կիւնտէ թահթը թաստիգտէ պուլունան էհէմմիյէթ վէ լիւզումունա մէպ-նի, պու ղազէթալարը, պիղիմէ միւպահասէեէ տավէթ իթմիշ, վէ ատէթա քէնտիլէրինէ մէյատան օգումուշ իտիք։ Պէնտիմիզին գըսմը ազէմի վէքի ղազէթասընա գարշը օլտուղու հալտէ, պու ղազէթանընդ իսթէյարը սիւքիւթ իթմէսի, վէ հաթթա օլ կիւնտէն պէրու Քիւրալէր հագդընտա քէն-տիլէյինտէն իքի սաթը պիէ պիր չէյ եաղմամասը, չօգալարընդ իսթէղ-բապընը մուճիպ օլմուշ տուր։ Պինտէն ալէյհ, վէրընդ պու խու-սուստա իպրազ իթմէյի ճէսա-բէթ (՝.՝) վէ համէյյէթինի (՝.՝) թաստիգտէն պաշգա պիղէ պիր չէյ գալմազ, ճէրէտէ Հէլոտէ տասի պիղէ ճէվապ վերմէյիպ, անճագ իրթէսի ճումա կիւնքի նիւսխէ-սինտէ Քէ-բէ-ոէ-ոընդ սերլէվհասը յրա այրընճա պիր պենտ նէշր իթմիշ օլտուղու կիպի, պիր կիւն էվէլի-սի, այնի սերլէվհա իլէ Թէչէնանը Հէչէտէ ըէֆիգիմիզ տասի պիր պենտ տերճ իթմիշ օլտուղընդան, վէ պիղ իսէ, Թիւրք մաթ-պուաթընընդ պու եօլտա վագը օ-յանագ ճէմի նէշրիյաթընը միզա-նը թէազրգ վէ մուսախէղէտէն կէչիրմէքլիյէ գավիէն գարար վերմիշ պուլունտուղումուզտան, ճէրէտէ Հէլոտէնին վէ Թէչէնանը Հէ-չէչէտընդն մէգքիւր պենտլերինէ տա-յիր պէր վէճհի աթի պաղը մու-թալաաթ տերմէեան իթմէքլիյի ֆայիտէտէն խալի կէօրմէտիք։

1°.— Հաճէթ եօգ տիմէեէ քի, Սթանպօլտա վէ պէյքի թէքմիլ մէմալիքի չահանէտէ չըգան Թիւրք կազէթալարընտան, ըսլահաթա, վէ սուի ահվալ ու իսթիմալաթը մէվճուտէնին ըէճ ու իղալէսինէ տայիր միճիպլի թէչվիգ օլաճագ նէշրիյաթը նաֆիէ պէքլէմէք պի-հուտէ տիր։ Չիւնքի պու կիպի նէշրիյաթ իճրա իտէպիմէք իչին, Թիւրք կազէթալարը մէմլէքէթին հալինի ասլյէ կէօրմէքլիք վէ ասլյէլէ մէյատանա գօյմագլըգ, վէ միճիպինճէ, հինի հաճէթտէ չէ-տիտ թէտպիրլէր թալէպ իթմէք-լիք ճէսարէթի ու իգթիտարընը հայիզ օլմագ կէրէք իքէն, եօթէ-տէն պէրու, նէ օ ճէսարէթի մու-նէվիյէ յի վէ նէ տէ օ իգթիտարը իպրազ իտէպիմիշ տիրլեր։ Պուն-լար մէմլէքէթին եարարարընը գա-բամագ, հագգլը չիքեայեթլերի եա թէքզիպ վէ եախօտ թախֆիֆ իթմէք, կիւնին պէօյիւքլերինէ չօրազճա թալթիֆտի եարմագ, վէ Ֆլանընըճա պիր թագիր մու-ճիպինճէ, մէմլէքէթիմիզտէ հէր չէյի կիւլ բէնկինտէ կէօրմէքլիյի էօթէտէն պէրու ատէթ իթթի-լազ իթմիշ տիրլեր։ Պու Թիւրք կազէթալարընտա էն պէօյիւք ղայրէթ, ֆիլան էֆէնտի եախօտ ֆիլան բաշա իչին ուզուն սիթա-յիլլեր եազմագ, վէ ըսլահաթըն լիւզումունու հիսս իթթիրէճէք վէ պէյքի ֆիլան վալիէ, ֆիլան միւթէասրբըճա վէ զայրի հիւ-մատսրդ կէօրիւլէճէք վուգուատ նէշրինատէն քեամիլէն իճթինապ իթմէք, վէ տէվլէթին տիւչար օրտուղու ֆէլաքէթլերտէն պահս իթթիքլերի անատ, պիղիմ տախ-ւի գուսուրլարրմընը ունուտուպ, անճագ օ կազէթալարը օգուեան Թիւրք ահալիսինին թէասսուպու-նու արթընճագ վէ կէօղիւնիւ գաբալը թուրթաճագ սուրէթլէ, սէպէպ օլմայան չէյլերի սէպէպ իթթիխաղ իթմէք, վէ տէվլէթին Օսմանլէ անճագ պիր տէվլէթի դ-ուէնէ տիր կիպի, ագվամը միսլի-մէյի, իսթէր Քիւրա օլսուն իս-թեր Զերքէս, տայիմա ահալիյի դայրը միսլիմէտէն պալաթէր վէ ֆայիգ թուտուպ, ահալիյի զայրը միսլիմէնին հուգուգ վէ իհթի-յաճաթը մէշրուէսինի, տէվլէթի Օսմանլիէնին հուգուգ վէ իհթի-յաճաթընա մուղայիր կէօսթերէ-ճէք պիր սուրէթտէ տերմէյան իթմէքտէն իպարէթ տիր։ Թիւրք կազէթալարը պիլիրէ՞ք մի պու չարրընդ մէսլէքի թուտարլար, եօգսա պիլմէյերէք քի։ օրասը պիղէ ֆարզ տէյիլ, եէթէր քի օ մէսլէքի թուտմագտա օլտուգյա-րը, պու կիւնքի կիւն թահթը թաստիգտէ տիր, վէ հաճէթ եօգ տիմէեէ քի, պունա նէ գասար թէէսուիֆ օլունա եէրի տիր։ պիլմէյիզ քի պիղիմ Թիւրք ըէ-ֆիգլերիմիզ Թիւրք մաթպուա-թընընդն վաղիֆէսինի անլամըշ մը տըրըր։ ֆագաթ պու վաղի-ֆէյի աղ չօգ թանը յանլար, Թիւրք կազէթալարընընդ պու մէս-լէքլերի սէպէպլյէ, մէմլէքէթէ ասլա խայրլարը օրմատըգտանմամա-տա, մաղարրաթը տասի միճիպ օլտուգլարընա հիւքմվէրմիշ տիր-լեր, վէ իշմէ թէրճէմանը էֆէնտի տա-խի պու իթիգատտա պուլուն-տուղունտան, քէնտի վազիֆէսի-նի իճրա իթմիշ օրմագ իչիւն, Թիւրք կազէթալարընդն պու չարրընդ-լարրընը մէյտանա չգարընդ թագ-պիհ իթմէք թէչէպպիսսիտէ պուլունմուշ տուր։

2°.—Ճէրէտէ Հէլոտէ տօսթու-մուզ պունտան եվվելքի պէնտին-տէ, Քիւրալէրին էնէրճիսի, ախ-ըէն Ցիարպէքիր ճիհէթինտէ քէն-տի ալէյհէրինտէ իթթիխաղ օ-լունան թէտապիր սէմէրէտի ի-տուկինի պէեան իտէրէք, թէ-տապիրի մէղքիւրէտէն տօլայը խօշնուտսուղուգ կէօսթէրմիշ օլ-տուղունտան, պիղ, մէսէլէյի սա-ռյէթմէք վէ Ճէրէտէ Հէլոտէնին էֆքեարը մէսթուրէսինի չըպատ-մագ ղչին սիւալ իթտիք քի, Ա-պէպին պէյին Ցիարպէքիր ճի-հէթինտէ Քիւրալէր ալէյհինտէ իթթիխաղ իթտիյի թէտապիրի, քէնտիսի Ճէրէտէ Հէլոտէ, ըսվ-լեթի Օսմանլիէնին մէնաֆիհինէ մուվաֆֆագ մը ատտ իթմէքտէ տիր, եօգսա մուղայիր վէ մու-ղիրը մի։ Պիղ, Ճէրէտէ Հէլոտ-տէն չօգ եվվել թէտապիրի մէղ-քիւրէէնին ղայրը ԷՈՖԷ օլ-մագլա պէրապէր ըղրմ իտիէր, վէ մրդտարը քիֆայէտէ պուլունա-ճագ օլան թէտապիր, իչթէ պու կիսլի պիր թագըմ թէտապիրի լաղընդան միւրեթթեպ օլմալը իտիլեր։ Ճէրէտէ Հէլոտէ պու լիւ-զումու գապուլ իթմէեօր կիպի կէօրինիյօր իտի իսէ տէ, սիւ-վալը վագդմըզդա ճէվապ վերմէտի։ Իմտի, պու տեֆքի պէնտինին գրիթիգասընա թէչէպպիս իթ-մէքլէ պէրապէր, երինէ օ սիւվ-լըմըզդա ճէվապ պէքլէմէքտէ օլ-տուղումուզու, գաչամագ կէօս-թերմէմէսի լազըմ կէլէն Թիւրք բէֆիգիմիզդէ իսթաբ իտէրիզ։

3°.—Ճէրէտէ Հէլոտէ ԲԻՒՐՏԻՍ-ԹԱՆ սերլէվհասընը հայիզ օլան պու իքլինճի պէնտինի չու սա-թըրլար իլէ պաշլար։

«Ցէվլէթի Ալիյէնին էճզասընը-«տան օլան Քիւրտիսթան գըթա-«սը իւղէրինտէ վուգու պուլան «խուսուսաթընը թարիխի իճմալի-«սի, պու գրթա իւղէրինտէ սա-«քին ագվամընը թապը խուշունէթ «(հայտուտլուգ սէրթիլիք) վէ ղիտ-«տէթինի զանն իհթիրիր իսէ «տէ, գաղիեէ պէօյէ տէյիլ «տիր։»

Եանի, Ճէրէտէ Հէլոտէ տիմէք խսթեր քի, Քիւրալէրին վուգու պուլան հարէքէթլերի, մէտենի-յէթտէն պիպէհրէ վէ հալէա նիմ եապանի պիր հալտէ պուլուն-տուգլարը սէպէպիյէ օրմայըպ, իչին իչինտէ պաշգա սէպէպլէր վար տրը քի։ Քիւրալերի գապա-հաթսըզ չըգարմասընա քեաֆի տիր-լեր։ Կէօրտիւնիւգ մի չիմտի մէղ ու միլլէթէ խայրը ղազէ-թայը կէօրտիւնիւզմի Քիւրալերի ըսլահ իտէճէք ղազէթայը։ Քիւրա-լերին գուլադլարը չինէսին, ա-վգանթարը թա՝ Ոթանպօլտասընը։

Ճէրէտէ Հէլոտէնին պու իլք սա-թըրլարընտա կէօգէ վուրան պիր չէյ տախի, «Ցէվլէթի Ալիյէնին էճզասընտան (գրտիսարընտան) օ-լան Քիւրտիսթան գրթասը»։ Ի-պարէսի տիր։ Թիւրք ղազէթա-լարընտա իչպու Քէ-ոէ-ոէ-ոընդ լուղ-թինին, եօղլէչտիրէ, եօղլէչտիրէ գուլլանընըտը վագըթ, էրզէրում լուղէթինին, անճագ Ֆրանսըզճա-ոընդ խուլէն թէրճէմէերտէ գուլ-լանընմասը վէ պաղէն օրատա տա գուլլանընըմասը աճէպա նէ՞ կի-պի սէպէպ եախօտ հիքմէթէ մէպնի տիր։ Հէր նէ էսպապա մէպնի Քէ-ոէ-ոընդ լուղէթի գուլ-լանընըշյոր իսէ, այնի էսպապա վէ տահա գասի պիր սուրէթտէ էրզէնէ-ոընդ քէլիմէսինին ղիսթիմալը ֆարզ օլտուղու, աղ չօգ իլմէ աշ-նա օլանընրաճա մուատտագ պիր մատտէ տէյի՞լ մի տիր, վէ ատճէ-պա Ճէրէտէ տօսթումուզ, չու չար-ըրգլըզը հագդընտա տա վագի օլան պու սիւալըմըզդա ճէվապ վիրմէյէ հիմմէթ իտէ՞ր մի։

4°.—Ճէրէտէ պէր վէճհի աթի տեվամ իտէր։

«Զիրա տեվլէթի Ալիյէնին ըս-«լահաթընը գապուլ իթմէքտէ, «վէ թէտապիրի լազըմէնին իթ-«թիխազընտա, Քիւրտիսթան բէք տէ կէրի գալմամըշ տըր։»

Եանի, Ճէրէտէ տիմէք իսթեր քի, տեվլէթի Ալիյէ լիւզում կէօրտիւ-յի ըսլահաթը ղաթէն Քիւրտիս-թանտա իճրա իթմիշ, վէ Քիւրտ-լէր մուխալէֆէթ իթմէմիշլէր, վէ շու հիւանի ահվալ ճիհէթիյէ, Քիւրտիսթան բէք տէ կէրի գալ-մամըշ տըր։ Կէօրտիւնիւ՞ւգ մի չիմտի, ըսլահաթընը լիւզումու հիսս իթթիրէն խայրը ղազէթայը-տօղրուսու, հալ պէրի ավգաթ, պու տերէճէ ճէսարէթլէ, եանի պու տերէճէ չարբրգճա Քիւրալէ-րի իղթիզամ իտէմէղ իտի։ Ինճագ Ճէրէտէ Հէլոտէ, չիմտիյէ տէկին Քիւրտիսթանտա վագի օլան շու «ըսլահաթ» վէ «թէտապիրի լա-գըմէյի» թաստատ իթմէքլիք ճէ-սարէթինի տէ կէօսթէրէպիլի՞ր մի։ Չիւնքի պիզ էօյլէ պիլիրիզ քի, Քիւրտիսթանտա ֆուատ բա-շա զէմանընտան պէրու նիչէ ըս-լահաթ իճրասը թաստավուր օ-լունտու իսէ տէ, պունլարը հիչ պիր թէճրիպէ վէ թէչէպպիսսէ պուլունմատըլար, վէ թրնօվա ըս-թասիսնունտա կիճէ քէմալը իս-թիրահաթլա կէչիրտիքլերինտէն Ռուսլար թաաճճիւպատ գալտըլար։

Դէնէրալ Սթրուգօֆ թօրու թօ-բու իքի նէֆքեր թէլէֆթաթ վիրէ-ռէք, պէօյլէ պիր էհէմմիյէթլի սէ-մերէյ նայիլ օլտու։ Եանի քէօր-ռիյիս եանկընտան գուրթարըպ էլէ կէչիրտի վէ տէմիր եօլ ըս-թասիսնունտա զապթ իթմի, վէ ալթը թօր վէ պիր խայլի սը-ղըր վէ միւխթէլիֆ երզագ ալար։

Դէնէրալ Սգօպէլէֆ պու մու-վաֆֆագիյէթը ագիմէյի խապէր ալընճա, էսքի Զաղրատան պիր բի-յատտէ թապտրու իրսալ իթմի, քի յունվար 16 տա Թրնօվայա վասլը օլտու, վէ աղ վաղըթտան սօնդրա Ռուս օրտուսունուն պիղ-ճիւմէ բիշտաբլարը պու նօգթա իւղէրինտէ թօբլանըպ մերքէզ-լենի։

Դէնէրալ Սթրուգօֆ պու սը-ռատա սիւվարիսիի իլէրիյէ եիւ-ռիթմէքտէ տեվամ իտէյօր իտի։ Քէնտի ասքէրինինապլըզընը պէ-յան իթմէք խթէմէտիկինտէն, իհաթա իտուպ, պունլար հիչ պիր թէճրիպէ վէ թէչէպպիսսէ պուլունմատըլար, վէ թրնօվա ըս-թասիսնունտա կիճէ քէմալը իս-թիրահաթլա կէչիրտիքլերինտէն Ռուսլար թաաճճիւպատ գալտըլար։

Դէնէրալ Սթրուգօֆ թօրու թօ-բու իքի նէֆքեր թէլէֆթաթ վիրէ-ռէք, պէօյլէ պիր էհէմմիյէթլի սէ-մերէյ նայիլ օլտու։ Եանի քէօր-ռիյիս եանկընտան գուրթարըպ էլէ կէչիրտի վէ տէմիր եօլ ըս-թասիսնունտա զապթ իթմի, վէ ալթը թօր վէ պիր խայլի սը-ղըր վէ միւխթէլիֆ երզագ ալար։

Դէնէրալ Սգօպէլէֆ պու մու-վաֆֆագիյէթը ագիմէյի խապէր ալընճա, էսքի Զաղրատան պիր բի-յատտէ թապտրու իրսալ իթմի, քի յունվար 16 տա Թրնօվայա վասլը օլտու, վէ աղ վաղըթտան սօնդրա Ռուս օրտուսունուն պիղ-ճիւմէ բիշտաբլարը պու նօգթա իւղէրինտէ թօբլանըպ մերքէզ-լենի։

Դէնէրալ Սթրուգօֆ պու սը-ռատա սիւվարիսիի իլէրիյէ եիւ-ռիթմէքտէ տեվամ իտէյօր իտի։ Քէնտի ասքէրինինապլըզընը պէ-յան իթմէք խթէմէտիկինտէն, պունլարը հիչ պիր թէճրիպէ վէ թէչէպպիսսէ պուլունմատըլար, վէ թրնօվա ըս-թասիսնունտա կիճէ քէմալը իս-թիրահաթլա կէչիրտիքլերինտէն Ռուսլար թաաճճիւպատ գալտըլար։

Դէնէրալ Սթրուգօֆ թօրու թօ-բու իքի նէֆքեր թէլէֆթաթ վիրէ-ռէք, պէօյլէ պիր էհէմմիյէթլի սէ-մերէյ նայիլ օլտու։ Եանի քէօր-ռիյիս եանկընտան գուրթարըպ էլէ կէչիրտի վէ տէմիր եօլ ըս-թասիսնունտա զապթ իթմի, վէ ալթը թօր վէ պիր խայլի սը-ղըր վէ միւխթէլիֆ երզագ ալար։

Դէնէրալ Սգօպէլէֆ պու մու-վաֆֆագիյէթը ագիմէյի խապէր ալընճա, էսքի Զաղրատան պիր բի-յատտէ թապտրու իրսալ իթմի, քի յունվար 16 տա Թրնօվայա վասլը օլտու, վէ աղ վաղըթտան սօնդրա Ռուս օրտուսունուն պիղ-ճիւմէ բիշտաբլարը պու նօգթա իւղէրինտէ թօբլանըպ մերքէզ-լենի։

Դէնէրալ Սթրուգօֆ պու սը-ռատա սիւվարիսիի իլէրիյէ եիւ-ռիթմէքտէ տեվամ իտէյօր իտի։ Քէնտի ասքէրինինապլըզընը պէ-յան իթմէք խթէմէտիկինտէն, միմբին օրտուղու մերթէպէ կիւն-տուզ կէօզիւլէ իճրայի ամէլի-յաթտան ոագընմաղա գարար վերտի։ Պինտէն ալէյհ կիճէ ու-ֆագ միճրեզէլեր սեվգ իտուպ, պունլարը մէմուրյէթի միմբին օլտուղու մերթէպէ ուղաղա կիթ-մէք վէ վագթինտէ կերի չէքիլ-մէք իտի, դիրա պունլարը մագ-սէտի մէմլէքէթին իչերիլերինէ կիթմէքտէն վէ օրատա գօրգու պըրագմագտան իպարէթ իտի։

Պու միճրեզէլերտէն պիրի՝ Հարմանը իլէ Էսքիրնէ արասը-տաքի թէլէկրաֆ թէլլերինի քէս-մէք, վէ տէմիր եօլ սթասիօնունը զապթ իթմէք իչին Հարմանը իւղերինէ տօղրու սեվգ օլունտու։ Մէղքիւր միճրեզ ագամատաթ 10 տա հարէքէթ իտուպ, Հա-քեց իլէ Հարմանը արասընտաքի չօսէ եօլունու քէշֆ իթտի, Մե-ռիհ իւղերինէ աթըլմիշ քեմերլի քէօրրիյէ տօղրու կիթտի վէ գա-ռիյէի մեզքիւրէ գարշըրընա վա-սըլ օլտու։ Միճրեզէնին գօման-տանը պինպաշը Զուլգօ՞ Եվվելքի կիւն թրնօվատան չէքիլէն բիյա-տէ Օսմանը միճրեզէսինին մու-հաֆազասը ալթընտա պիր խայլի միմբին օրտուղու մերթէպէ կիւն-տուզ կէօզիւլէ իճրայի ամէլի-յաթտան ոագընմաղա գարար վերտի։ Պինտէն ալէյհ կիճէ ու-ֆագ միճրեզէլեր սեվգ իտուպ, պունլարը մեմուրյէթի միմբին օլտուղու մերթէպէ ուղաղա կիթ-մէք վէ վագթինտէ կերի չէքիլ-մէք իտի, դիրա պունլարը մագ-սէտի մեմլէքէթին իչերիլերինէ կիթմէքտէն վէ օրատա գօրգու պըրագմագտան իպարէթ իտի։

Պու միճրեզէլերտէն պիրի՝ Հարմանը իլէ Էսքիրնէ արասը-տաքի թէլէկրաֆ թէլլերինի քէս-մէք, վէ տէմիր եօլ սթասիօնունը զապթ իթմէք իչին Հարմանը իւղերինէ տօղրու սեվգ օլունտու։ Մեղքիւր միճրեզ ագամատաթ 10 տա հարէքէթ իտուպ, Հա-քեց իլէ Հարմանը արասընտաքի չօսէ եօլունու քէշֆ իթտի, Մե-ռիհ իւղերինէ աթըլմիշ քեմերլի քէօրրիյէ տօղրու կիթտի վէ գա-ռիյէի մեզքիւրէ գարշըրընա վա-սըլ օլտու։ Միճրեզէնին գօման-տանը պինպաշը Զուլգօ՞ Եվվելքի կիւն թրնօվատան չէքիլէն բիյա-տէ Օսմանը միճրեզէսինին մու-հաֆազասը ալթընտա պիր խայլի արապալար թօբլանմըշ օլտուղու-նու, վէ 3000 սիլահլը ֆիրարի պուլունտուղունտա կէօրերէք, չօ-սէտէն տէմիր եօլուն պիր դաղըլ-մըշ մեվգիինէ էնտի, պիր աղ տա-հա եօթէտ պուլունան պիր տէ-միր եօլ քէօրրիսսինտէն կէչտի, սթասիօնու զապթ իթտի, վէ պէօյլէճէ մեմուրյէթինի իքմալ իտէրէք, ժէնէրալ Սթրուգօֆա խապէր կէօնտերտի։

Մեղքիւր Ռուս միճրեզէսի թրնօվայա ավտէթ իթմէք իւղրէ իքէն, պիր ալեվ կէօրէրէք՝ ար-գասընտա տեմիր եօլ քէօրրիս-սինին աթէչէ վերիտիյինի ան-լատը։ Պու հալտէ տօղրուճա թրնօվայա ինեճէք եօլու քէսիլ-միշ իտի, վէ արթզգ գարկեի մեզքիւրէյէ տօղրու էնիպ գուվ-վէյի ճէպրիյէ ալէ սայիֆ իւզիքը քեմերլի քէօրրիւտէն կէչմէքտէն պաշգա պիր չարէսի եօգ իտի։ Պինպաշերին մուճահէյէ պինպա-ղը պէօլիյինիւ ալըպ քեօյէ տօղ-րու էնտի, հիչ պիր մանիյէ օղ-րամագսըզը սօգագլարընտան կէչտի, վէ քէօրրիյէ վարլ օլտու-լաքին քէօրրինինին պէրիսինտէ պիր չօգ արապա վէ սըզը եր-ղըմըշ օլտուղունան, պիր նէվի մէթերիս կիպի օլմուշ օլմագլա, Թիւրքլեր՝ պու մէթերիսին ար-գասընտան Ռուս տրակօնլարը իւ-զերինէ չէտիտ պիր ատէշ իթմ-մէյէ պաշլատըլար։

(ՑԻՎ-Դ)

ՇԱՐԳ ՄՈՒՀԱՐԷՊԷՍԻ

ԹԷՔՐԱՐ ՐՈՒՄԵԼԻ ՃԻՀԷԹԻ

Ռումէլիոին թաարրուզը։ — Սգօպէլէֆ, Բատէցքի, Կանէցքի վէ Տէլին-կսհաուզէն նամ ժէնէրալլար զօլ օր-տուլարընդն ամէլիյաթը հարպիյէսի։

—

Սգօպէլէֆին եիւրիյիչիւ։ Էսքի-նէնին իշղալը։

(663 նոյեմբերյան պէվամ)

Սիւլէյման բաշա պու թրէնլէ-րէ 30000 քիշի գատար նագլ իթ-միշ իտի, վէ սօն գաֆիլէ՝ Սիւլէյ-ման բաշայը տախի համիլ օլտու-ղու հալտէ Ֆիլիպէյէ կէմէք իւղ-րէ յունվար 3 տէ Թրնօվատան կէչմիշ իտի։ Պատէհու Օսմանը պաշ գումանտանը՝ Ֆիլիպէտէն պիր թէլէկրաֆ չէքէրէք, նէ գատար վակօն վար իսէ, օրտուլու Ֆիլի-պէտէն Էսքիրնէյէ նագլ իթմէք իւզրէ, տէրագագ իրսալ իթմէսի-նի խաթթը մեղքիւր միտիրինէ էմր իթմիշ էտի։ Լաքին պու թայէպ իճրա օլունամատը, զիրա Թրնօվա քէօյու ըսթասիսնու իքի կիւն սօնդրա յունվար 13 տէ ռուսլարընդն էլինէ էկէչտի։ Իշթէ պունտան անդաշըլըքյօր Սիւլէյման բաշա նի՛, չիւն յունվար 13 տէքի մուհարէ-պէյի գապուլ իթմէտի, վէ յուն-վար 16 վէ 17 տէ պէօյիւք պիր մուհարէպէ իթմէյէ դարար վերտի։ աղ վաղըթտան վակօնլա-րընդն կէլմէսինէ պէքլէյօր իտի, օ-նու իչիւն 30 պին քիշիսինի տիւ-մանը էլա էտիրնէյէ կէօթիւրմէք աղմինտէ պուլունմագտա իտի։ Լաքին ռիճաթ խաթթը գաթ օ-լունտուղունու խապէր ալընճա, լայլաճ մուհարէպէ իթմէսի լազըմ կէլտի, վէ պու մուհարէպէ տէ Սթանբուլճա ճիհէթինտէ տաղ եօլունտան ռիճաթը գահգահա-ռիսինի մուճիպ օլտու։

Ագչամ տրակօն ասկերի, քէօր-ռինինն թամիրինի իքմալ իթմիշ օլմագլա, տէօրտիւնճիւ պէօյիւք պէկիրլերիյլէ պերապէր Մերիճին սաղ գըլըրընա կէչտի, վէ Հար-մանը ճիհէթիյլէ Ֆիլիպէ եօլու իւղերինտէ իլերու գարագօլարը վաղ իթտի։ Ժէնէրալ Սթրուգօֆ ռիճաթ իթմէքտէ օլան օսմանը թապուրունը թագիպ իթմէքտի, զիրա արթզգ վագրթ կէչմիշ իտի։ Քէնտի պաշընճա մագսէտի քէօր-ռիյիս էլէ կէչիրմէքտի վէ պու-նա մուվաֆֆագ օլտու։ Չիմտի չայեա կիճէ պիր հիճճում վուգու պուլուր իսէ, միւսաֆեատա պու-լունապիլմէք իչիւն պիլ ճիւմէ թէտապիրի լաղըմէյի իթթիխաղ էյլէտտի։ զիրա բէք տէ մեմուլ օ-լունուր չէյ տէյիլ իտի քի, Թիւրքլեր եօյլէ պիր միւհիմ մեվ-գէյի եէնիտէն էլէ կէչիրմէք ի-չիւն պիր թէճրիպէ իթմէքտի-զին, գօլայճա պըրագրպ կիճմէն-լեր։ Էլպէթթէ անլամըշլար իտի քի, Թրնօվա Ռուսլարընդն էլինէ կէ-չինճէ արթզգ պունլարընդն էյտրնէ իւղերինէ եիւրիւմէյերինէ հիչ պիր մանիա եօգ իտի, վէ պու սու-բեթլէ Սիւլէյման բաշա օրտու-սունուն ռիճաթ եօլու քէսիլմէք-տէ վէ Ցերսատէթլէ հիչ պիր մուխապերէ թարիգի գարմամագ-տա իտի։ Իսլիմեա, Գօթէլ, Գար-նապատ վէ սպիրէ արասընտա տէմիր եօլ ամէտչիւտ խէմէղ ի-տի, վէ պու մեվգիլերտէ պուլու-նան Թիւրք ասքէրլերի գըրընն էն ֆէնա վագթինտէ չօսէլերտէն չէ-քիլմէյէ մէճպուր օլմագտա իտի։ Վէ ֆագաթ խէվֆ ու տէհշէթ Օսմանլըլարը պիւթիւն պիւթիւն ռիսյիւ էլէ կէչիրմէքտի վէ պու-նա մուվաֆֆագ օլտու։ Չիմտի չայեա կիճէ պիր հիճճում վուգու պուլուր իսէ, միւսաֆեատա պու-լունապիլմէք իչիւն պիլ ճիւմէ թէտապիրի լաղըմէյի իթթիխաղ էյլէտտի։ զիրա բէք տէ մեմուլ օ-լունուր չէյ տէյիլ իտի քի, Թիւրքլեր եօյլէ պիր միւհիմ մեվ-գէյի եէնիտէն էլէ կէչիրմէք ի-չիւն պիր թէճրիպէ իթմէքտի-զին, գօլայճա պըրագրպ կիճմէն-լեր։ Էլպէթթէ անլամըշլար իտի քի, Թրնօվա Ռուսլարընդն էլինէ կէ-չինճէ արթզգ պունլարընդն էյտրնէ իւղերինէ եիւրիւմէյերինէ հիչ պիր մանիա եօգ իտի, վէ պու սու-բեթլէ Սիւլէյման բաշա օրտու-սունուն ռիճաթ եօլու քէսիլմէք-տէ վէ Ցերսատէթլէ հիչ պիր մուխապերէ թարիգի գարմամագ-տա իտի։ Իսլիմեա, Գօթէլ, Գար-նապատ վէ սպիրէ արասընտա տէմիր եօլ ամէտչիւտ խէմէղ ի-տի, վէ պու մեվգիլերտէ պուլու-նան Թիւրք ասքէրլերի գըրընն էն ֆէնա վագթինտէ չօսէլերտէն չէ-քիլմէյէ մէճպուր օլմագտա իտի։ Վէ ֆագաթ խէվֆ ու տէհշէթ Օսմանլըլարը պիւթիւն պիւթիւն ռիսյիւ էլէ կէչիրմէքտի վէ պու-նա մուվաֆֆագ օլտու։ Չիմտի չայեա կիճէ պիր հիճճում վուգու պուլուր իսէ, միւսաֆեատա պու-լունապիլմէք իչիւն պիլ ճիւմէ թէտապիրի լաղըմէյի իթթիխաղ էյլէտտի։ զիրա բէք տէ մեմուլ օ-լունուր չէյ տէյիլ իտի քի, Թիւրքլեր եօյլէ պիր միւհիմ մեվ-գէյի եէնիտէն էլէ կէչիրմէք ի-չիւն պիր թէճրիպէ իթմէքտի-զին, գօլայճա պըրագրպ կիճմէն-լեր։ Էլպէթթէ անլամըշլար իտի քի, Թրնօվա Ռուսլարընդն էլինէ կէ-չինճէ արթզգ պունլարընդն էյտրնէ իւղերինէ եիւրիւմէյերինէ հիչ պիր մանիա եօգ իտի, վէ պու սու-բեթլէ Սիւլէյման բաշա օրտու-սունուն ռիճաթ եօլու քէսիլմէք-տէ վէ Ցերսատէթլէ հիչ պիր մուխապերէ թարիգի գարմամագ-տա իտի։ Իսլիմեա, Գօթէլ, Գար-նապատ վէ սպիրէ արասընտա տէմիր եօլ ամէտչիւտ խէմէղ ի-տի, վէ պու մեվգիլերտէ պուլու-նան Թիւրք ասքէրլերի գըրընն էն ֆէնա վագթինտէ չօսէլերտէն չէ-քիլմէյէ մէճպուր օլմագտա իտի։ Վէ ֆագաթ խէվֆ ու տէհշէթ Օսմանլըլարը պիւթիւն պիւթիւն

Բոլթի պիր բօսթա ճատաէսի իլէ Պաթումա բաղթ իտիլէճէք տիր։ Բուս հիւքիւմէթինին կէօմիւք թարիֆասընընդ եիւքսէքլիյի տիւնեանընդ պու գրթասը իլէ օլան վէ ճիւղյէթատէն իպարէթ պուլունան թիճարէթիմիզի խարապ իթմէքատ տիր, չիւնքի Բոլթիյէ խալալ իթտիյիմիզ մալլար, եանի մատէն քէօմիւրիւ, տէմիր, չէլիք, մաքինա վէ Մանչէսթըր էմբիթասը, կէչէն սէնէ ճէման 70.000 լիրայա պալիզ օլմուշ, վէ իսրաճաթըմիզ իսէ 97.200 լիրայա։ Յահա էքէյի վաղթի լաղմ տըր քի, ինկիլիզ թիճարէթի, Պաթումուն սէրպէսթ պիր լիման օլմասընտան իսթիֆատէ իթթիսն։»

ԶՈՒԼՈՒԻՍԹԱՆ

Մոսքվէյէրին ինգլանտա

Զուլուլարըն հիւքմտարը Սէթիվայօ օրթատան գալտրբրմիշ օլտուղունտան, ինկիլիզ պաշգօմանտանը Սըր Կարնէթ Ուօլզլի պէօյիւք Զուլու բէիսլէրի իլէ միւզաքէրէկէ կիրտի, վէ Զուլուխթանը օն իւչ նէֆէր Զուլու բէիսինէ թագսիմ իթմիշ, վէ պու օն իւչ բէիսին մուամէլաթընա նէզարէթ իթմէք իւզրէ իքի նէֆէր մուգիմ ինկիլիզ մէմուրու թայինէ դարար վերմիշօլտուղունտան, պու բէիսլէրտէն հէր պիրինէ, ամթիտէքի մուգավէլէյի իմղա իթտիրտի, քի թէքմիլ սուրէթինի սօն բօսթա իլէ ալաբղըմըզ ինկիլիզ զաղէթալարընտան թէրճէմէ իտէրիզ։

ՍՈՒՐԷԹԸ ՄՈՒԴԱՎԷԼԷ

1ԸՆԷ պէնթ։—Ինկիլիզ հիւքիւմէթի քէնտի մուգիմ մէմուրու մախսուսու մարիֆէթլիյէ պէնիմ թօբրաղընա նէ միգտար հուտուտ թային իտէրսէ, օ հուտուտու գապուլ իտէճէյիմի վէ օնտան զիյատէ եէր իսթէմէեճէյիմի վատ իտէրիմ, (տէեօր հէր պիր բէիս։)

2ԸՆԷ պէնթ։—Զուլուլարա մախսուս օլան ուսուլու ասքէրիյէնին (1) վէ եախօտ սայիր նէվ ուսուլը թէչբիլաթը ասքէրիյէնին, պէնիմ թօբրաղընտա մէրի օլմասընա միւսաատէ իթմէեճէյիմ, վէ Զուլու հիւքմտարը Զաքա քէնտի ուսուլունու իհտաս իթմէտէն ադտէմ պէնիմ ահալիմին իթթիպա էյլէտիյի ուսուլու գատիմէ վէ հասէնէեէ թէվֆիգան, հէր քէսին իսթէտիյի վագթի վէ իսթէտիյի կիպի թէզվիւճ իթմէսի ուսուլունու գատիտ իթթիխաղ իտիւպ իճրա իթտիրէճէյիմ, վէ պէնիմ թօբրաղընտա սաքին օլան ատէմլէրին ասայիշքէրվէրանէ մէգաստէ մէպնի սէրպէսթճէ թաչրա կիտիպ կէմէրինէ, վէ (Ինկիլիզ իտարէսի թահթընտա պուլունան) Նաթալ վէ Թրանսվալ գրթալարընտա վէ սայիր մահալլէրտէ կէրէք քէնտիլէրի վէ կէրէք իճրէթլէ սայիրլէրի իչին իչ կէօրմէլէրինէ միւսաատէ վէ պու եօլտա քէնտիլէրինի թէչվիգ տէ իտէճէյիմ։

3ԸՆԷ պէնթ։—Մուգիմ Ինկիլիզ մէմուրունուն միւսաատէսի օլմայընճա, թօբրաղընտա հէր հանկը թարաֆտան հէր նէ սէպէպլէ վէ հէր քիմ վասիթասըյլա օլուր իսէ օլսուն սիլահ եախօտ միհիմմաթ իտիպ իթմէեճէյիմ վէ իտիպլարընա տա բիզա վերմէեճէյիմ, վէ Զուլուխթանընն տէնիզ թարաֆընտան պիր նէվ էմթաա վէ էշեա տախի իտիպ իթմէեճէյիմ վէ իթտիրմէեճէյիմ, վէ եէնէ մուգիմ Ինկիլիզ մէմուրունուն միւսաատէսի օլմայընճա, այնը սիլահլարընն վէ միհիմմաթընն վէ էմվալ ու էշեանընն Զուլուխթանընն սայիր պիր թարաֆընա իտիպլարընա բիզա կէօսթէրմէեճէյիմ, վէ պու ահվալմընն իտիլաֆընտա հարէքէթ իտէնէրին էլէրինտէն սիլահլարը վէ միհիմմաթը եախօտ էմթաա ու էշեայը զաթի իտիւպ, նաթալ հիւքիւմէթինէ թէսլիմ, վէ օ կիպի ատէմլէր հագգընտա ճէզայի նագտի վէ եախօտ սայիր նէվ ճէզա թէրթիպ իտէճէյիմ։

4ԸՆԷ մադդէ։—Պէնիմ էյալէթիմին միւթէպէրանընտան միւրէքքէպ պիր մէճլիստէ վէ պէնիմ հուզուրումտա մուհաքէմէ օլունուպ ալէյհինտէ հիւքմ վերիլմէմիշ վէ չահիտլէր իչիտիլմէմիշ օլան ահալիմտէն պիր ատէմին հէր նէ սէպէպլէ օլուր իսէ օլսուն գաթլ իտիլմէսինէ միւսաատէ իթմէյէճէյիմ, վէ ֆաճիրլար վասիթասըյլա մուհաքէմէ, եախօտ սաիր մուամէլաթ իճրասընա բիզա վերմէյէճէյիմ։

5ԸՆԷ մադդէ։—Ինկիլիզ թօբրաղընտան գապահաթլըլար վէ ճանիլէր պէնիմ թօբրաղընա ֆիրար իթմիշ օլուրլար իսէ, տէրհալ իսէ տէ վէ թէպիմ իտէճէյիմ։ Պու կիպի ատէմլէրին պէնիմ թօբրաղընա ֆիրար իթմէյէրինի մէն զընմընտա թէատրի լաղմէյի իթթիխաղ իտէճէյիմ։

6ԸՆԷ պէնթ։—Ինկիլիզ հիւքիւմէթի մուգիմ մէմուրու մախսուսու վասիթասըյլա միւսաատէ վերմիշ օլմայընճա, հիչ պիր բէիս եախօտ բէիսլէր վէ եախօտ հիչ պիր ահալի իլէ մուհարէպէ իթմէյէճէյիմ։

7ԸՆԷ պէնթ։—Պէնիմ էյալէթիմտէ բէիսլիյին վերասէթի, ահալիմին ուսուլը գատիմէսի միճիպինճէ վագի օլաճագ, վէ պիր խալիֆին բէիսլիք մէմուրիյէթինէ նասպը, Ինկիլիզ հիւքիւմէթինին թաատիգի իլէ իճրա օլունաճագ տըր։

8ԸՆԷ պէնթ։—Պէնիմ էյալէթիմտէն քիմնէյէ արաղի սաթմայաճաղըմ վէ սաթտըրմայաճաղըմ վէ հիչ պիր սուրէթլէ թօբրաղընմն պիր գըսմընը էլիմտէն չըգարմայաճաղըմ վէ չըգարթմայաճաղըմ։

9ԸՆԷ պէնթ։—Պէնիմ թօբրաղընտա սաքին օլանլար պէնիմ հիւքմիմիւ թանըյաճագ տըրլար, ֆագաթ պէնիմ հիւքմիմիւ թանընմայան վէ մէմնէքէթիմի թէրք իթմէք իսթէյէնլէրին ադմէթինէ մուխալէֆէթ իթմէյէճէյիմ։

10ԸՆԷ պէնթ։—Ինկիլիզ թէպասընընն տախիլ օլտուղու ճէմի տավարատա, մուգիմ Ինկիլիզ մէմուրունուն դարարընա միւրաճաաթ իտէճէյիմ։ Պէնիմ թօբրաղընտա վուգու պուլմուշ պիր հագարէթ եախօտ ճինայէթատէն տօլայը Ինկիլիզ թէպասը, վէ եախօտ թէպասյի մէրգումէ իլէ միւնասէպաթտա պուլունան քէնտի թէպասամ ալէյհինտէ իթթիհամ վուգու պուլտուգտա, Ինկիլիզ մուգիմ մէմուրունուն րիզասը օլմայընճա մուհաքէմէ իթմէյէճէյիմ վէ հիւքմ վիրմէյէճէյիմ։

11ԸՆԷ պէնթ։—Պու պէնտլէրտէ պահս իտիլմիշ օլան ճէմի խուսուսաթ հագգընտա ահալիմն ատաթը գատիմէսի միճիպինճէ հարէքէթ իտէճէյիմ։

—

Ինկիլիզ հիւքիւմէթինին պիր եապանի գամ իլէ ադա իթթիյի չու ահտնամէ, թարիխլէրէ կէչէճէք պիր չէյ օլտուղունտան, այնէն թէրճէմէ իթմէքիլիի զայիտ կէօրմէմիշիզ տիր։ Շու պէնտլէրին միւթալասընտան անլաշըլտըղընա կէօրէ, Ինկիլիզլէր ահքատմը մէզքուրէյի Զուլուրուէսասընա դապտուլ իթտիրէրէք, քէնտի մէնֆաաթլարընա խըտմէթ իթմէք, եանի պատէզին քէնտիլէրին ճէնուպի Ադրիդա միւսթէմլիքատը իչուն պէօրիւք պիր զայլէտէն ազատէի սէր իյէմէք պէրապէր, մէտէնիյէթէ խըտմէթ իթմիշլէր տիր։ Զաքա հիւքմտարը թապիրատա մուղայիր ուսուլունու լազվ իթմիշլէր տիր, վէ չիւպհէսիզ Զուլու ահալիսի, պու պապատ Ինկիլիզլէրէտէն մէմնունօլաճագ տըր։ Իմտի, դապի տիր քի Ինկիլիզլէրին Զուլուխթան ճիհէթինտէ վագի օլան թէչէպպիւսլէրի, Ադդահիսթան ճիհէթինտէ վագի օլան թէչէպպիւսլէրինտէն զիյատէ թէմէլ թուլթասուն։ Պիր մուհիմմ նօգթա տախի չու տուրքի, 8 ՆՃի պէնտատէն անլաշըլտըղընա կէօրէ, Ինկիլիզ հիւքիւմէթի Լիվրօպալըլարը վէ պախուսուս Ինկիլիզլէրին Զուլուխթանտա էմրաք սահիպի օլմայարընը մէն իթմիշ տիր, չիւնքի Զուլու բուէսասը քիմնէէէ ադրաղի ֆիրուխթ եա թէրք իթմէեճէք տիրլէր։

—

Խրէբաթօր Կլյօմ 82 եաշընը կէչիրմիշ իսէ տէ, պու սէնէ տախի Ալէմանիանընն հէր թարաֆընտա սօն պահար թալիմէրինտէ հաղըր պուլունտու։ Պու թալիմլէր Սթանպոլ ահալիսինին հէր վագթ Պապը Սէրասքէրի մէյտանընտա կէօրմիւյիւ թալիմլէր կիպի օլմայըզ, ճէսիմ օվա թալիմլէրի տիրքի, հէր պիր թալիմտէ 30տան 60 պինէ գատար ասքէր հաղըր պուլունուր, վէ եանտան մուհարէպէլէր տախի իճրա իտիլիր։

Խրէբաթօր Կլյօմ Ադդա–Լօրէն թարաֆընա տախի պիր սէյահաթ իճրա իթտի, վէ Սթրաղպուրկտա վէ Մէցտ ալգըշար իլէ գապուլ օլունտու իսէ տէ, Ֆըրանսըզ ահալիսի իհթիյաթքեռանէ պիր մէսլէք իթթիխաղ իթտի, վէ հաթթա Սթրաղպուրկտա իմբերաթօր կէչէրքէն պիր ատէմ, «Ադդա–Լօրէն եաս թութայօր» տէյի պաղըրտը։

—

Բրէնս Պիզմարգըն վիէննայա վագի օլան սէյահաթընա տայիր էվրօբա ղաղէթալարընընն վիրտիքլերի թաֆսիլաթա նազարէն, բըրէնս Պիզմարգըն գօնկրէ վագթընտա իսթիյար բրէնս կօրչագօֆու տէվիրմէսի իլէ քէսպի չէօհրէթ իթմիշ օլան գօճա քէօբէյի, պու վիէննա սէյահաթը էնասընտա տախի էբէյլեճէ միհիմ պիր եեր թութմուշ տուր։ Բրէնս Պիզմարգ վակօնտան չըգար չըգմազ, «Քէօբէյիմ նէրտէ քէօբէյիմ» տէյի պաղըրմըշ, վէ քէօբէյը տերհալ էեթիշիպ էֆէնտիսինի թալթիֆէ պաշլամըշ, վէ պու թալթիֆ թէքմիլ օլուճնայա գատար գօնթ Ընտարասի իլէ գօնթ Պայսթ կէրիտէ տուրմուշլար վէ պատէհու բրէնս Պիզմարգ իլէ միւլագաթա պաշլամըշլար։

—

Յիւնքի նիւսխէմիզտէ Եբլուզ սարայը հապսխէ սէրնամէսիյլէ Բիւթերին պիր թէյկրաֆը տերճ իթմիշ իտիք, քի խարիճիեէ նէզարէթի ճէլիլէսի թարաֆընտան Գօնսթանթին Գարաեանօքուլ հագգընտա սիւֆէրսայի սալթանաթը սէնիյէյ չէքիլէն պիր թէլեկրաֆը իսպար ու իշար իթմէքատէ իտի։ Մուախխարէն Բարիզ կազէթալարընտա օգուտուղումզա կէօրէ, խարիճիյէ նէզարէթի թարաֆընտան չէքիլտիյինի Բիւթերին խապէր վերտիյի թէլեկրաֆըն պանը, Բարիս սէֆարէթի սէնիեէսի թարաֆընտան մահէլի զաղէթալարա տախի թէպլիղ օլունմուշ տուր։

—

Տեղա զաղէթասընընն Տէրսաաէթի մուխպիրի, սօն տէֆա եաղտըզը պիր մէքթուպտա, թիւրքլէր միանընտա ֆէտաքեար վէ միւզթէտիր զէվաթ պուլմադ գաթիէն միւմքինիշ օլմասընընը պէեան իթտիքատէն սօղրա, Պրուսա վալիսի Ահմէտ Վէֆիզ բաշա վէ Էսքիշէհիր վալիսի Բէուֆ բաշա հաղարաթընա մէհմ ու սէնա օգումագտա տըր։ Ահմէտ Վէֆիզ բաշա Պրուսատա թէչէպպիւսաթը հասէնէ իճրա իթմէքատ վէ վերկիլէրի տախի թօբրաթմայա մուվաֆֆագ օլմագտա տըր։ Բէուֆ բաշա Էսքիշէհիրտէ միւթէասիտ միւշքիլաթ վէ մուխալէֆէթլէրէ թէսսաիւֆ իթմէքատ իսէ տէ, հիւսնի զայրէթի սայէսինտէ, ինթիզամը պագի սագլամագտա տըր։

—

Քեապիլ Ինկիլիզ սէֆիրի սըր Գավակնարինին գաթլինտէն տօլայը Ինկիլթէրրա գըրալիչասը միւթէվֆիգայի միւմայիլէյհին վալիսէնէ վէ զէվճէսինէ թագիյէտինտէ կէօնտէրէրէք, շէճաաթ վէ հիւսնիւ խըտմաթընը մէհմ իթմիշ տիր։ Սըր Գավակնարինին զէվճէսինէ հէմ Հինտիսթան նէղարէթի թարաֆընտան վէ հէմ Ինկիլիզ հիւքիւմէթի թարաֆընտան մահաշ պաղլանմըշ տըր։

ՄԷՔԵԱԹԻՊ

Էրզնկեան մուխպիրիմիզտէն սեպտ. 8 թարիխի իլէ ալտըղընմըզ մէքթուպ տուր.

Նախորդ նամակաս մուցայ գրել թէ Դեր. Հմայակ վարդապետ քառաս մանելէն երկու օր վերջ այցի եկաւ ազգային 6 վարժարանաց, յորս ամենէն բարեկարգն ու յառաջադէմը դասաւ Ընկերական վարժարանը, որոյ ուսանողներն օրհնեց, գովեց ու քաջալերեց՝ հանդերձ իւր շնորհակալութեամբ առ դասատուս և հիմնադիրս։

Այս տարի աւելորդ չեմ համարիր ես ալ հրապարակաւ շնորհակալութիւն մատուցանել վարժարանին Տնօրէն–Դասատու Մեծ. Սարգիս Եփէնտի Ամատունի աղնիւ և հայրենասէր երիտասարդին, որ կը աքնի անգալ իւր խանոցն յանձնուած մանկտին մարդել և հրահանգել ի սէր, յուսմանս և ի գիտութիւն։

Այս վարժարանս, որ հազիւ 8 ամսէ ի վեր հաստատուած է յուսացուածէն աւելի արդիւնք ցոյց տուաւ ի շնորհս Ամատունի էֆէնտիի միանգամայն և հիմնադրաց, որ վարժարանին յառաջդիմութեան համար հարկ եղած զոհողութիւնքն ու ջանքը չեն խնայեր յաղթելով առջևնին եղած ամեն դժուարութեանց։

Ցոյս մեծ ունիմք թէ այս վարժարանն քիչ ժամանակի մէջ լիովին պիտի սպակէ Երզնկացւոյն իւր վերայ ունեցած յոյսն ու ակնկալիքը և հիմնադրաց անձնուէր ջանքը։

Գերապատիւ առաջնորդ Հայրերնիս զարմանալի արագութեամբ յառաջ կը վարէ իւր ձեռնարկած գործերը. ստուգիւ աքանչելի մարդ մ'է սա, այնպիսի ճարտարութեամբ կը նիարագրէ ազգին պիտոյքը, որոց կարևորութիւնը քարերն իսկ կզգան։

Ինչ որ կառաջարկէ, դիւրութեամբ կընդունուի և անմիջապէս գործադրութեան կ'սկսուի։

Ես զարմացայ երբ զոյգ ընդառաջարկութեանն Մեծն Ներսէսի վանուց մէջ շինուելիք գիշերօթիկ վարժարանին հիմնարկութեան ձեռնարկիլը լսեցի, որ այժմ մեծ փութով յառաջ կը տարուի յառաջիկայ հոկտեմբերի մէջ անպատճառ բացուելու դիտմամբ։

Այս վարժարանը պիտի ընդունուին առ այժմ միայն 24 աշակերտը, որոց ամենն ալ պիտի ըլլան, որք, աղքատ և անօգնական տղայք, 20ը չրջակայ գիւղերէն, իսկ 4ը քաղաքիս 4 թաղէն։

Այս պատճառաւ քահանայի մը միջոցաւ չրջաբերական ղրկեց այսօր առ համայն հայաբնակ գիւղերէս, որպէս զի անյապաղ գիշերօթիկի համար իրենց աշակերտները պատրաստեն, յորդորելով նաև գանոնք որ իրենց թաղ խորհուրդները և հոգաբարձութիւնքը կազմելով երկաեռ վարժարաններ բանան՝ եթէ չունին և աշակերտներն ամառ ձմեռ շաբունակ գոյրոց ղրկեն։

Աւելորդ է ըսել թէ քաղաքիս չորս թաղ. խորհրդոց ալ արդէն պատուիրած է մէն մի թաղը մէն մի աշակերտ պատրաստել գիշերօթիկը ղրկելու համար։

Առաջնորդարանի չինութեանն գաղափարը գօնթ Պայսթ կէրիտէ տուրմուշլար վէ պատէհու բրէնս Պիզմարգ իլէ միւլագաթա պաշլամըշլար։

—

Յիւնքի նիւսխէմիզտէ Եբլուզ սարայը հապսխէ սէրնամէսիյլէ Բիւթերին պիր թէյկրաֆը տերճ իթմիշ իտիք, քի խարիճիեէ նէզարէթի ճէլիլէսի թարաֆընտան Գօնսթանթին Գարաեանօքուլ հագգընտա սիւֆէրսայի սալթանաթը սէնիյէյ չէքիլէն պիր թէլեկրաֆը իսպար ու իշար իթմէքատէ իտի։ Մուախխարէն Բարիզ կազէթալարընտա օգուտուղումզա կէօրէ, խարիճիյէ նէզարէթի թարաֆընտան չէքիլտիյինի Բիւթերին խապէր վերտիյի թէլեկրաֆըն պանը, Բարիս սէֆարէթի սէնիեէսի թարաֆընտան մահէլի զաղէթալարա տախի թէպլիղ օլունմուշ տուր։

—

Տեղա զաղէթասընընն Տէրսաաէթի մուխպիրի, սօն տէֆա եաղտըզը պիր մէքթուպտա, թիւրքլէր միանընտա ֆէտաքեար վէ միւզթէտիր զէվաթ պուլմադ գաթիէն միւմքինիշ օլմասընընը պէեան իթտիքատէն սօղրա, Պրուսա վալիսի Ահմէտ Վէֆիզ բաշա վէ Էսքիշէհիր վալիսի Բէուֆ բաշա հաղարաթընա մէհմ ու սէնա օգումագտա տըր։ Ահմէտ Վէֆիզ բաշա Պրուսատա թէչէպպիւսաթը հասէնէ իճրա իթմէքատ վէ վերկիլէրի տախի թօբրաթմայա մուվաֆֆագ օլմագտա տըր։ Բէուֆ բաշա Էսքիշէհիրտէ միւթէասիտ միւշքիլաթ վէ մուխալէֆէթլէրէ թէսսաիւֆ իթմէքատ իսէ տէ, հիւսնի զայրէթի սայէսինտէ, ինթիզամը պագի սագլամագտա տըր։

—

Քեապիլ Ինկիլիզ սէֆիրի սըր Գավակնարինին գաթլինտէն տօլայը Ինկիլթէրրա գըրալիչասը միւթէվֆիգայի միւմայիլէյհին վալիսէնէ վէ զէվճէսինէ թագիյէտինտէ կէօնտէրէրէք, շէճաաթ վէ հիւսնիւ խըտմաթընը մէհմ իթմիշ տիր։ Սըր Գավակնարինին զէվճէսինէ հէմ Հինտիսթան նէղարէթի թարաֆընտան վէ հէմ Ինկիլիզ հիւքիւմէթի թարաֆընտան մահաշ պաղլանմըշ տըր։

ԻԼՄԻՅԷ

ԱՍԻԱՅԻ ՎԱՍԱԹԻՏԷ ՓԱՄՈՒԳ ԶԻՐԱԱԹԸ

Գավգասիատա փամուք իմալընը իլէրուլէթմէք իչիւն, սարգի օլուանան ճահա ու իգտամաթըն մաթլուզ սէմէրէյի հասըլ իթմէմիշ օլտուղունտա բաղմէն՝ Ռուսիանընն սայիր ճիհէթլէրինտէ իշ պու սէնաաթընն կիւն պէ կիւն քէսպի թէրագգը իթմէսի չայանը տրգդամ մէվատտէն տիր։ Միւճէտատէն թանզիմ օլունան ըսթաթիսթիգլէրէ նազարէն՝ փամուգ մէզրուաթը Ռուսիանընն Ասիայի Վասաթի մէմալիքինտէ քէսպի ճէսամէթ իտուպ, էլ հալէթ ու հազիհի սէնէվի 30 միլիօն քիլօկրամտան զիատէ մահսուլ վէրմէքտէ տիր քի, պունուն պիր մրգտարը մահալլի լէվազիմաթընա գուլլանըլըպ՝ տիկէր մրգտարը Ռուսիայա սէվգ վէ ֆագրիդալարտա պատէլ իմալ եինէ պէօյիւք պիր դրսմը Ասիայի Վասաթիյէ իտէ վէ իրսալ օլունմագտա տըր։ Թիւրքիսթանտա փամուգ զէրինէ միւսայիտ մահալընը թուչը չըմալիսի Արայս նէհրինին սէվասի ատտ օլունուր իսէ տէ, Թաշքէնտ չէհրի հավալիսինտէ տախի քիւլլիյէթլու փամուգ հասըլ օլուր։ Ի չ պու փամուգ հոկտեմբայը էյամընտա եէթիշիպ ճինսի տախի Շեմքէնթ փամուգընտան էվա տըր։ Մէզքիւր հէվալիտէ Ամերիգա փամուգը տախի թութար վէ չիչէքլէնիր իսէ տէ, զէրի իչիւն օլունան պիր խայլի թէճրիպէլէրէ գըյասէն, աղ պիր մուհասսէնաթ կէօրիւլմիւշ տիր։ Լաքին Թաշքէնտ վէ Քոճէնտ փամուգլարընտան միւրաճճահ վէ ալէա տըր Պուխարա փամուգը, վէ նագլ օլունտուղունա նազարէն, տիքիրմէսինէ թամ տիգգաթ օլունտուգտա ճինսի Ամերիգա փամուգընտան հէման աշաղ գալմայաճաղը ադիքեար կիպի տիր։ Խորանթատ տախի փամուք մէզրուաթը քէսպը վիսաթ իթմէքտէ վէ էյի մահսուլ վէրմէքտէ տիր։ Բէթէրսպուրկտա պու տէֆա քիչատ օլունան մանիֆաթուրա էքսբօզիսիօնընընթիւրքիսթանտա գըսմը գօմիսիօնուն խիւսասայի թահգիգաթընա նազարէն, զըթաի մէզքիւրէտէ փամպուգճա էն զիատէ հիլի ատտ օլունուր իսէ տէ, Թաշքէնտ չէհրի հավալիսինտէ տախի քիւլլիյէթլու փամուգ հասըլ օլուր։ Ի չ պու փամուգ հոկտեմբայը էյամընտա եէթիշիպ ճինսի տախի Շեմքէնթ փամուգընտան էվա տըր։ Մէզքիւր հէվալիտէ Ամերիգա փամուգը տախի թութար վէ չիչէքլէնիր իսէ տէ, զէրի իչիւն օլունան պիր խայլի թէճրիպէլէրէ գըյասէն, աղ պիր մուհասսէնաթ կէօրիւլմիւշ տիր։ Լաքին Թաշքէնտ վէ Քոճէնտ փամուգլարընտան միւրաճճահ վէ ալէա տըր Պուխարա փամուգը, վէ նագլ օլունտուղունա նազարէն, տիքիրմէսինէ թամ տիգգաթ օլունտուգտա ճինսի Ամերիգա փամուգընտան հէման աշաղ գալմայաճաղը ադիքեար կիպի տիր։ Խորանթատ տախի փամուք մէզրուաթը քէսպը վիսաթ իթմէքտէ վէ էյի մահսուլ վէրմէքտէ տիր։ Բէթէրսպուրկտա պու տէֆա քիչատ օլունան մանիֆաթուրա էքսբօզիսիօնընընթիւրքիսթանտա գըսմը գօմիսիօնուն խիւսասայի թահգիգաթընա նազարէն, զըթաի մէզքիւրէտէ փամպուգճա էն զիատէ մահսուլատ էյալէթ խիվա օլուպ, էն աղ վերէն Շըմալի էյալէթլէր տիր քի, Թաֆերովքա վէ Գաչալինքէ գատար (Սիպիրին ճէնուպ հուտուտանտա տըրըր) վարը լաքին պունլարտա հասըլ օլան բամուգ կէրէք ճինսի վէ կէրէք բիսլայի ճիհէթիյէ Պուխարանընքինտէն չօգ աշաղա գալը։ Հէլէ պու բիսլիգ մատտէսի Ասիայի Վասաթինին պիլ ճիմէլ փամուգլարընտա հաթթա Պուխարանընքինտէ տախի մէվճուտ օլուպ, մահսուլաթը մէզքիւրէնին թէմիզլէմէսի ուսուլինտէն նէչէթ իտէն պու գուսուր անըն սայիր փամուգլարան ֆիյաթճա թէսէննիսինէ պաշլըճա սէպէպիյէթ վերէն մատտէ տիր։

Իշթէ պու սուրէթլէ Ռուսիա Թիւրքիսթանտան, Խօգանտան, Պուխարատան, Խիվատան վէ մուախխարէն Զին հուտուտունտաքի էեալէթլէրէտէն տախի իշլէնմէմիշ բամուգ տաղ իլէ իմալ իտիպ, պիր մըգտարը քիւլլիսի եինէ մէզքիւր էեալէթլէրէ իտէ իթմէքտէ տիր։ Յօն օն սէնէլէրտէ իշպու բամուգ իտիպլարընա օլդատար թէզայիւտ իթմիշ տիր քի, Պուխարա բամուգը Ռուսիա մամլաթընն պաղը նէվի իչիւն միւճէրրեթա օլան պիր էմթաա սըրասընա կէչմիշ տիր։

Պալատէ մուհարրէր էեալէթլէրտէն հէր պիրիսինին վէրտիյի մահսուլաթ պու նիսպէթտէ տիր։ Պուխարա սէնէվի 35 միլիոն քիլօկրամ գատար բամուգ վերմէքտէ տիր, Խիվա 9 միլիոն, Խոգանտ 3 միլիոն, վէկհասըլ Ամունէհրի ճիվարընտա վագը միսթալ էեալէթլէր 58–60 միլիոն։

Իմտի իշպու էյալէթլէրին Ռուսիա իլէ իմտիքլէրի թիճարէթին թէկադդըմընա վէ Ռուսիանընն բամուգ թիւճճարլարը թարաֆընտան մէզքիւր էյալէթլէրին հէր թարաֆընտա սէնէթօրար նասպ ու թային իթմէյէրինէ վէ սայէրէյէ պագդըրը իսէ՝ վագթը գարիպտէ իշպու թիճարէթին զայէթ քէսպը ճէսամէթ վէ էհէմմիյէթ իտէճէյի գավիսէն մէհուզ տըր։ Վէ պա խուսուս էյալէթը մէզքիւրէնին Ռուսիատան պէրրէն քէսրէթը մէսաֆէսի վէ միշքիլթը նազէյէսի չիմէյէ գատար էնկէլ օլմուշլար իսէ տէ, Բէթրէսպուրկտան Ուսիոյի վատաթիյէ գատար միւթէասիվէր շրմէնտրֆեր խաթթընն թէմոխտի իլէ՝ իշպու էնկել տախի պիլքիլլիյէ տէֆ ու զայիլ օլաճաղը պի իշթիպահ տըր։

Իւրօբատան պու գատար պայտա մէմլէքէթլէրտէ պունլար գ

լով բերկրութեամբ կաւեսեմ որ սկզբնաւորութիւն յառաջիկայ երկուշաբթի կնպատաճառ պիտի ըլլայ։ Նախորդ կիրակի ազգու քարոզիս մը ժողովուրդը յորդորելէ վերջ՝ որ նոյն իսկ իւր միջոցաւ յառաջնորդարանի շինութեանն համար ըլլալիք հանգանակութեան մասնակցելու չը վարանին քանի չափ մեծատանց այցի ելաւ, որոցմէ 70 ոսկիի գումար մը հանգանակեց։

Այսպէս մի քանի կիրակի չարունակ այցելութիւն պիտի տայ ազգայնոց, մինչև որ առաջնորդարանի շինութեան բաւական՝ ըլլալու չափ դրամ հաւաքէ։

Իսկ Կեդրոնական վարժարանը հաստատելու համար յառաջիկայ շաբթու 4 թագի խորհուրդները յառաջնորդարան պիտի հրաւիրէ վարժարանին բացման եղանակին վրայ խորհրդակցելու և Կեդրոնական ըլալիք վարժարանը որոշելու համար (1)։

Թող ուրախ ըլլայ Երզնկացին այսպիսի փութաջան և գործունեայ առաջնորդ մ'ունենալուն համար, որ կաչխատի անդադար յառաջդիմութեան և բարեւաւութեան շաւղին մէջ դնել զերիզան, առ որ մասնաւոր սէր կը տածէ։

Աստուած երկար և երջանիկ օրեր չնորհէ այս ազգասէր և փութաջան հովուին, իսկ մի քանի մասնաւոր անհատներու ԽՈՂՃ, որպէս զի մնատի խնդիրներու համար յուզմունք յարուցանելով չհարկադրեն զանի մեկնել իւրաքէս, որոյ վառաց ու պարծանաց համար պատրաստ է իւր անձը զոհել . . . ։

ՄԻԻԹԻՆԵՎԻՑԷ

Իզմիրին Էմբուլ կազեթասընտա օգուտուզունա կէօրէ, Հաւման նամ Ալէմանիալը պիր միւհէնտիսին՝ Պերկամա ճիվարընտա պուլտուզու պաղը ասարը աթիդանըն տէվլէթը Օսմանլիկէ այիտ օլան գըսմը՝ Ալէմանիա իմբէրաթօրու հազրէթլէրինէ պիր հէտիյէ վէ եատիկեաբ օլմադ իւզրէ հիւքիւմէթը Սենիյէ թարաֆընտան Պերլին միւզէքանէսինէ թէրը օլունմուշ տուր։

—Ֆիլիպէտէքի Էվրօբա գազիսինընտա Ալէմանիա գազիսէրի Մ. Պրանշվիգ պու տէֆա Յէրսատէթէ կէլմիշ տիր։

—Այտոստա հէյէճան հէնուզ պագի օլտուզունտան Շարդի Բուլմէլի հիւքիւմէթի էլան օլ թարաֆա ասքէր սէվգ իթմէքտէ օլուպ, Ահեօլու պուրկազընտան վէ Ֆիլիպէտէն պիր մզդտար բիյատէ վէ սիւվարի կէօնտէրիլմիշ վէ տահա տէօրթ եիւզնէֆէր միւս ասքէրի իրսալ օլունաճագմըշ։

—Ինկիլիթերրանըն Յէրսատէթ սէֆարէթի պաշ քեաթիպի սապէզ Մ. Գէյրինկ Գըզըլս ճէզիրէսի էմլաքը միրիյէ մէսէլէսինին միւզաքէրէսի իչին ինկիլիթերրա տէվլէթի թարաֆընտան գամիսէր թային օլունաճագ իմիշ։

—Բէսմէն իլան օլունտուզունա կէօրէ, Իրանտան վէ Պասրա թարիգեյէ Հինտիսթանտան Պաղտատա իտիալ օլունաճագ պուղտայ վէ արբա իչին ալթը այ կէօմրիւք ալընմայաճագ, վէ քէզաւիգ Գասրայա չըգարըլան զամբէ տախի՝ միւտաֆթը մէզքիւրէնին խիթամընա տէկին ըէսմը մէզքիւրտէն մուաֆ օլաճագ սըր։

—Ֆրանսանըն Շարդ սուլարընա մախսուս օլան տօնանմասը եազընտա Եունանիսթանըն Բիրէ լիմանընտա թօբանըզ, օրատա Գոնթը ամիրալ Բրիչվիւէր թարաֆընտան մանօվրա իճրա իթմիրլէճէք տիր։

—Ֆիլիպէտէն եազըլըզընա կէօրէ, Շարդի Բումէլի վալիսի Ալէգօ բաշա հազրէթլէրի էյալէթի մէզքիւրէնին պաղը սանճագլարընը տէվրու թէֆթիշ իթմէք իւզրէ, էվվէլքի կիւն Ֆիլիպէտէն հարէքէթ իթմիշ տիր։

(1) Ասուկ վարժարան չպիտի շինուի, այլ Ազգ. վարժարանց յարմարագոյնը Կեդրոնական պիտի լինի, իսկ միւսները նախակրթարան։

—Պաթումանան 22 սեպտ. թարիխլէ եազըլըյոր։

«Պաթում սանճաղընան թայինի հուտուտունա մէմուր օլան Օսմանլը վէ Բուս մուրախասլարը միւվասէլէթ իթտիրէր իսկ տէ, սոն պահար մէվսիմի իսթամպուլմագտա օլտուզունտան, իշլերինէ տէվամ իտէպիլէճէքլերի շիւպհէլի տիր։

«Պիր վագբիտան պէրու Միւսիլիմանլար հիճրէթտէն ֆէբրագէթ իտիւպ, պու խուսուս՝ Բուս հիւքիւմէթի ասքէրիյէսի թարաֆընտան Միւսլիմանլարտան ասքէր ալընմայաճաղընա վէ գունտան մատտա տիկէր պաղը իսթիյազթտա վերիլէճէկլիկէ տայիր վերիլէն թէէմինաթա աթֆ օլունտյոր։

«Եօլարըն ինչաթընա գարար վերիլիպ, տէնիզ դէյլըը պայունտան չօսէ ինչասընա պայլանաբագ, պու թարիգ Բօթի վէ Ուզուրիկէ գատար կիտէճէք տիր։ Քէզալիք Պաթում իլէ Լամթրէտի օթասիօնու արասընտա պիր տէմիր եօլ եարըլմասը մուգարրէր տիր։»

—Վիլայաթա թային օլունան մալիյէ միւֆէթթիշլէրինտէն, Սուրիա վիլայէթի միւֆէթթիշի Հաֆիզ Էյուպ էֆ. պու կիւն մայէթ մէմուրլարը իլէ մահալը մէմուրիէթինէ աղիմէթ իտէճէք տիր։

—Պիր գաչ կիւնտէն պէրու Օսմանլը կաղէթալարը վէ օնլարտան ալարագ տիկէր հէր կաղէթալար տախի, հիւքիւմէթի Սենիյէնին Պալգանլար իշղալի մէսէլէսինի մէյտանա չըգարըպ պու հագգընը իճրա իթմէք խուսուսունա Էվրօբա գազիսէթօրարը յլա միւզաքէրէ իթմէքտէ օլտուզունու եազմըշլար իսկ տէ, Մոնթէնէգրօ կաղէթասը պու հավատիսի քեամիէն ճէրհ ու թէքզիսլ իտերէք, ասլը օրմատըզընը, վէ պու՝ շայեանընն Պուլկարիսթան իչինտէն կէչէճէք օլան թարիգի ասքէրի մէսէլէսինտէն նէչէթ իթտիկինի եազըյոր։

—Կէչէն սալը ադշամը սաաթ եարըմսուլարընտա, պիր արապա՝ տէրուենինտէ պիր Օսմանլը հարէմի իլէ հալայըզը վէ չօճուզու պուլունտուզու հալտէ, Դալաթա Պէրայը էօնիւնտէն կէչէր իքէն, պիր թէֆթիշ մէմուրը՝ իքի իւչ զապթիյէ նէֆէրի իլէ պէրապէր մէղքիւր արապայա եանաչարագ, վագթին կէճ օրմասընտան պահուլա էօյլէ կէճ վագթի սօղագտանէ իշլերի օրտուզունու սիւվալ իտուպ, մէրքէզէ կէօթիւրիւմէք իւզրէ արապատան ալաղա ինմէլերինի էմր իտէր։ Հարէմ՝ նէ սէպէպէ մէպնի կէճիքարկինի վէ քէնարսինին թէչրիֆաթճը միւթէվէֆա բեամիլ պէյին ագրապասընտան պուլունտուզունու մէմուրը մամախլէյէ պէյան իտէր իսկ տէ, միւֆէթթիշ պունու տիյնէմէյուպ, ճէպլը իլէ հարէմի ագրապատան էնտիրիր վէ մէրքէզէ կէօթիւրմէք ազմինտէ պուլունուր։ Դատըն՝ մուխալիֆէթ իտէրէք եինէ էվվէլքի ֆիթատէսինի թէքբար պիրլէ ֆիրեատ ու ֆիզան իտինճէ էհալի եըզըլըպ, իչէրինտէն պաղը զէվաթ տախի միւտախլէթ իտէր, վէ պունուն իւզէրինէ զապթա՝ հարէմի մէրգումէ իլէ բեամիլ պէյին գօնաղընա գատար կիտուպ իչի անլամայարուի ըրզա կէօսթէրիր։ Ֆիկհադիգա օրատա գատընն միւթէվէֆա բեամիլ պէյ մէնսուպաթընտան օլտուզու թահագգուգ իտէրէք, միւֆէթթիշ ավտէթ իտէր իսկ տէ, պու հագարէթի հագգընտա հարէմի մումախլէյհիւմա թարաֆընտան մէրգումթէֆթիշ մէմուրու ալէյհինտէ արզուհալ վէրիլմիշ օլտուզու, վէ մէմուրկէթէ թաշրատա պուլունան զէվճինին թէրք իթտիկի պիր մզդտար մահաշը ալմագ իւզրէ տիյարը չըգըպ, պու սէպէպլէ կէճիքմիշ պուլունտուզու իչիտիմիշտիր։

ԹԻՎՃԻՀԱՔ

Օսման վէ մատէն մէճլիսի ապաստատան Բասիխ էֆէնտիյէ, բիր թէպէյի ուրա սընըքը ատնիսի։

Զէթինէ սէֆարէթը Սենիյէսի պաշ քեաթիպէրի՝ բիր թէպէյի սանէյէ սընըքը միւթէմամիպի իլէ վիէնա սէֆարէթը սենիյէսի իքինճի քեաթիպի սապէգ Միհրան էֆ.յէ։

Բօսկօրիցա պաշ չէհպէնտէրլիկի Նիշ պաշ չէհպէնտէրի սապէգ Նիգ օլաթիս էֆ.յէ։

Նիշ պաշ չէհպէնտէրլիկի թըմրվար չէհպէնտէրի սապէգ Տաքէս էֆէնտիյէ թէվֆիհ պույրուլմուշտուր։

ԲԱՅՍՈՒ

Թրընօվա սանճաղընտա Լօֆճատա գէեաթիպ վէյլի մահալլէսինտէ սապէն միւթէվէլլիֆա Հաշմէթ պէյնի իպրահիմ եէթիմիէրի օլան Մէհմէտ Ապտիւլ Գատէ։ վէ Միւէյման Ագալան վէ Ալիյէ Սըաթիգէ նամ չախսարրն միւթէսարրիֆ օլտուգլարը ճէման 1,300 ղ. ֆայիզի սենէվիյի վէ 4115 վէ 4116 վէ 4277 վէ 4278 վէ 4279 նիւմէրօլու այթը գրթա էսհամը ճէփտէ պէրաթլարը էյլամ ատանաղընտա մահֆուզ օլտուզու հալտէ զայ օրմուշ օլտուզունտան, վէ պու միսիլիւ դայ օրան պէրաթրն էլտինէի միւթէնէվիյէտ նէչը օլունան կազէթալարը իլէ իչէր տէֆա իրանը իլէ, թարիխի իսթիտատան իթիպարէն պիր սէնէյէ գատար զուհուր խոէր իսկ, գայրը թասհիհ իլէ վիրիլմէսի, վէ զուհուր իթմէտկի թագտիրտէ գայրը աթիդի թէրգին օլունուպ, միճէտտէէն պէրաթ իթասը իլէ պէրապէր, միւթերաքիմ ֆայիզինին տախի թէսվիյէսի իրատէի Սենիյէ իգթիզան ճէրիյինտէն պուլունմուշ օրմաղլա, մէգքիւր պէրաթլար հէր քիմին եէտինէ իսկ ճանիպի խաղինէ յէ կէթիրմէսի իլան օլունուր։

—

Մուլէյ Նէպուէրը ճէլիլէֆինէն

Թապինէի ճէլիլէտէն իթա օլունմագտա օլան միւթեգաիտին վէ էրամիլ վէ ամէզէ վէ միւհիթաճիին մաաշլարը ասկարէզ վէ միհիթապ վէզնէ տարիէսինէ թօբանմասընտան վէ մաաշաթը մէգպուրէ գօչանլարընը թէսվիրէի մուամէլաթը գարտիկէսի իլէ հասրլ օլան քէսրէթի վէ իղտիհամ ճիհէթի իլէ զարուրի իմմիտատա իթմէսինտէն տօլայը, կէրէք մաաշ սահիպլերի վէ կէրէք մէմուրլարը տիւշարը միւչքիլաթ օլտուգլարընտան, պատէմա շու հարէրին վուգուտինէ մահալ գալմամագ իւզրէ, չիմտիլէք պիր ղըշտան պէշ եիւզ ղըշա գատար օլան մաաշլարընը ցէրատաատէթ վէ պիրտար սէյլատէսէ պուլունան թահսիլ տարէրէլէրի թարաֆընտան թէսվիյէ իթտիրիմէսի պիթթէնսիպ, հէր տաիրէյէ լիւզումու օլան վէնէտար վէ քէնարսինին թէչրիֆաթճը միւթէվէֆա բեամիլ պէյին ագրապասընտան պուլունտուզունու մէմուրը մումախլէյհէ պէյան իտէր իսկ տէ, միւֆէթթիշ պունու տիյնէմէյուպ, ճէպլը իլէ հարէմի ագրապատան էնտիրիր վէ մէրքէզէ կէօթիւրմէք ազմինտէ պուլունուր։ Դատըն՝ մուխալիֆէթ իտէրէք եինէ էվվէլքի ֆիթատէսինի թէքբար պիրլէ ֆիրեատ ու ֆիզան իտինճէ էհալի եըզըլըպ, իչէրինտէն պաղը զէվաթ տախի միւտախլէթ իտէր, վէ պունուն իւզէրինէ զապթա՝ հարէմի մէրգումէ իլէ բեամիլ պէյին գօնաղընա գատար կիտուպ իչի անլամայարուի ըրզա կէօսթէրիր։ Ֆիկհադիգա օրատա գատընն միւթէվէֆա բեամիլ պէյ մէնսուպաթընտան օլտուզու թահագգուգ իտէրէք, միւֆէթթիշ ավտէթ իտէր իսկ տէ, պու հագարէթի հագգընտա հարէմի մումախլէյհիւմա թարաֆընտան մէրգումթէֆթիշ մէմուրու ալէյհինտէ արզուհալ վէրիլմիշ օլտուզու, վէ մէմուրկէթէ թաշրատա պուլունան զէվճինին թէրք իթտիկի պիր մզդտար մահաշը ալմագ իւզրէ տիյարը չըգըպ, պու սէպէպլէ կէճիքմիշ պուլունտուզու իչիտիմիշտիր։

ԻԼԱՆԱԹԸ ՄԻԼԻԷ

. . . խմբագիր։

Հեռեւեալը ազգօգուտ և պատուական լրագրոյդ մէկ անկիւնը հիւրընկալելով՝ ի խնդութիւն ամէն Հայու հրատարակելիով կը խնդրեմք։

Բնիկ Արաբկիրցի Վահան Պօղոս էֆ. Կարապետեան, որ երկար ատենէ ի վեր իր բնակութիւն հաստատած է Յեգիպտոս, առ հայրենիս իւր ունեցած անհուն սիրոյն ի հաւատոյս, այս վերջին տարիներս իւր Ծննդեան թաղին մէջ (Շահրէօզ) առընթեր Ս. Լուսաւորիչ Եկեղեցւոյ և յանուն բարեդիտչաւոր հոգւոյ իւրոյ վարժարան մը կառուցանել տուած էր՝ գեանին և շինութեան բոլոր ծախքը յանձնէն հատուցանելով անմիջապէս։

Կարապետեան էֆ. իւր յաւերժական յիշատակաց արժանի այս մեծագործութեան մի փայլ ևս աւելցուց անցեալ տարի՝ յանձնարարելով գաւառիս վարչութեան որ դարձեալ իւր հաշուոյն՝ Կարապետ-Պօղոսեան վարժարանի ի մէջանկեանական հասոյթի կալուածներ դնելով ապահովէ յիշեալ նուիրական հաստատութեանն նիւթական մատակարարութիւնն ալ։

Վարչութիւնս թաղին Պատխորհրդոյն հետ այն ատենէն կ'աշխատէր, ըստ բաղձանաց յիշեալ բարերարին, արդիւնաւոր կալուածներ հայթայթել։

Եւ ահա այս անգամ յաջողեցաւ. քաղաքիս մեծ չուկայի բանուկ մէկ կողմը հինգ հատ ընտիր ու ընդարձակ խանութներ գնել 295 Օսմ. լիրայի արժողութեամբ, որոց գինը հետզհետէ վճարմամբ հատոյց արդէն վերոյ Պօղոս էֆ.։

Իսկ սկիզբէն՝ ի վեր վերոյիշեալ նպատակներով հետզհետէ նոյն թաղին ընդհատ գումարներն 520 Օսմ. լիրայի կը յանգին։

Գնեալ խանութները՝ ի վարձու գոլով այսօր՝ արդէն կ'երաշխաւորեն վարժարանին ծախքը։ Ասոնց կալուածագրոց պատճէնները զրկուած են՝ ի կ. Պոլիս յԱզգ. Պատրիարքարան, որպէս զի յետ վաւերացման զրկուին յիշեալ էֆէնտիին, ինչպէս որ ինքը կամեցած էր։

Արաբկիրու բարերարին հայրենասիրական այս պանծալի գործը մեծաւ բերկրանօք հռչակելու պատեհութեամբ՝ Բաղ. Ժողովս՝ ի դիմաց հանրութեան իւր սրտագին շնորհակալիքը կը մատուցանէ հրապարակաւ առնորին վեհութիւն, յուսալով որ ձեռնհաս հայրենակիցք ալ պիտի բարեհաճին օրինակել այս սքանչելի գործը՝ ի փառս և՝ ի պարծանս քաղաքիս և համայն իսկ Ազգիս։

Սնամը յարգանօք

Ի դիմաց Բաղ. Ժողովոյ Գաւառ. Վարչութեան Ա.բաբկիրու.

Ատենադպիր Ատենապետ

Մ. Ճնհան Մանասեան Մանաս Բեռեռեան

28 Օգոստոս 1879

ՀՐԱՒԷՐ

Ա.Ռ Ա.ԶԳԱՅԻՆ ԵՐԵՍՓՈԽԱՆՍ

Ազգային ժողովը նիստ ունի յառաջիկայ ուրբաթ Սեպտ. 21 ի Մայր Եկեղեցի։

Ատեանը պիտի բացուի ճիշդ ժամը 6 ին և դադարի 10 ին։

Հրաւիրեալ են երեսփոխան էֆէնտիները՝ իրենց ազգասիրական պարտականութիւնը կատարելու փութալ։

1879 Սեպտ. 17

Պ-ոբէաբ Կ. Պոլսոյ

ՆԵՐՍԷՍ Ա.Ռ.Բ.ԵՊԻՍԿՈՊՈՍ

ՕՐԱԿԱՐԳ

1. Խնդիր Ազգ. ուղղակի արոց. —Շարունակութիւն վիճաբան. ի վերայ Համաբակալ դիւանի տեղեկագրոյն.

2. Խնդիր վերաքն. Սահմ.—Վիճաբան. ի վերայ Նախաձեռն. դիւանի տեղեկագրոյն.

3. Խնդիր Ղալաթիոյ թաղեցւոց. —Վիճաբան. ի վերայ Մայր Դիւանի տեղեկագրոյն.

4. Խնդիր Հիսար և Պոյաճը գիւղ միացեալ թաղից երեսփոխանական ընտրութեան.—Վիճաբան. ի վերայ Նախաձեռ. դիւանի տեղեկագրոյն.

5. Խնդիր երեսփ. ընտրութ. իրաւանց կարգայ և Ռուսճուքի վիճակաց.—Վիճաբան. ի վերայ Նախաձեռն. դիւանի տեղեկագրոյն.

6. Բողոքագիր Տիգրանակերտի դադարեալ Առաջնորդ Տ. Փիլիպպոս Եպիսկոպոսի.—Վիճաբան. ի վերայ Յարաբեր. դիւանի տեղեկ.

7. Ընտրութ. Կրօն. և Բաղ. Ժողովոյ պակասեալ անդամոց։

Ատենադպիր

Մ. Յ. Մելիքեան

Բումէլի թիմաւ եօլու թահվիլաթընն իշպու ալաֆրանկա հոկտեմբերին պէրինճի կիւնիւ քէչիրէք օլունան 58 ինճի գուրասընտա գազանան նումէրօլար տըր։

Նումէր	Ֆրանք	Նումէր	Ֆրանք	Նումէր	Ֆրանք
18230	300000	682510	1250	553622	1000
1233134	25000	823759	»	632695	»
510433	10000	929038	»	639541	»
1452443	»	1452442	»	673460	»
18226	2000	1768678	»	682508	»
92921	»	955	1000	702618	»
1212366	»	18228	»	715605	»
235921	»	47837	»	794250	»
1775587	»	50446	»	823757	»
1798940	»	66915	»	823760	»
22611	1250	220110	»	885904	»
50449	»	227876	»	951772	»
113670	»	227877	»	1046873	»
171193	»	235323	»	1360700	»
283307	»	235922	»	1495362	»
283308	»	283306	»	1617067	»
573775	»	489853	»		»

400 Ֆրանգ գազանան նումէրօլար տարր։

931	202543	288108	665674	929040	1286558	1693803
2	4	9	5	936646	9	4
3	5	10	673456	7	60	5
4	212367	489851	7	8	1341531	1711096
18227	8	2	8	9	2	7
9	9	4	9	50	3	8
22612	70	5	682506	951771	4	9
3	217836	510431	7	3	5	100
4	7	2	9	4	1360696	1738376
5	8	4	702616	5	7	7
47836	9	5	7	1005071	8	8
8	40	534516	9	2	9	9
9	220106	7	20	3	1383196	80
40	7	8	713531	4	7	1768676
50447	8	9	2	5	8	7
8	9	20	3	1046871	9	9
50	226506	553621	4	2	200	80
66911	7	3	5	4	1424331	1775586
2	8	4	715601	5	2	8
3	9	5	2	1083386	3	9
4	10	564436	3	7	4	90
92922	227878	7	4	8	5	1776196
3	9	8	725081	9	1425661	7
4	80	9	2	90	2	8
5	230416	40	3	1122626	3	9
106656	7	573771	4	7	4	200
7	8	2	5	8	5	1776581
8	9	3	774721	9	1452441	2
9	20	4	2	30	3	3
60	235321	606431	3	1172386	4	4
113666	2	2	4	7	1495361	5
7	4	3	5	8	3	1798936
8	5	4	794246	9	4	7
9	235923	5	7	90	5	8
129681	4	632691	8	1275081	1496541	9
2	5	2	9	2	2	1829056
3	245421	3	823756	3	3	7
4	2	4	8	4	4	8
5	3	639542	874146	5	5	9
162666	4	3	7	1283131	1573021	60
7	5	4	8	2	2	1931861
8	265881	5	9	3	3	2
9	2	648161	50	5	4	3
70	3	2	885901	1284511	5	4
171191	4	3	2	2	1617066	5
2	5	4	3	3	8	1941631
4	283309	5	5	4	9	2
5	10	665671	929036	5	70	3
202541	288106	2	7	1286556	1693801	4
2	7	3	9	7	2	5

Մէրճան չարշըսընտա իմամ Ալի խանը իւսթի գաթընտա վագը Ն. 20 օտատա թիւրքճէ վէ Ֆը. բանսըզճա լիսանէրի կէրէք իլմի բաղամվէ ֆէնտրէֆթիրտէրի վէրիլմէքտէ օլտուզու կիպի էվրագը ըէսմիյէ վէ դայրը ըէսմիյէյէ տայիր թիւրքճէ վէ ֆրանսըզճա հէր նէվի թահրիրաթ եանի արզուհալ, բրօթէսթօ, բաբօրթօ, մէքեաթիպ վէ սայիրէ թահրիր վէ թանզիմ օլունաճաղը վէ իշպու օտայա թէչրիֆէ բաղպէթ պույուրան զէվաթ հէր վէճհ իլէ խօշնուտ իմիէճէյի իլան օլունուր։ 29

Ցուցք Ց. Ա.Ռ.Ն.ԵԱՆ

Սահիպի իմթիյազ

Ա.Ն.Տ.Օ.Ն Ս.Ա.Գ.Ա.Ն.Ն

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա, 1 Հոկտ.

Ինկիլ. էհամը Ինկ. Լիր.	97-15/16
Օսմ. էհամը աչըլը	11-3/4
» » գաբանը	11-7/8
Իսթիգրազ 65	14-3/4
» 69	13-7/8
» 71	56-1/2
» 72	21-3/4
» 73	13-
Օսմանլը պանգաղը	10-7/8
Մըսըր տույուն. մութա հրտէ	49-7/8
» իմթիյազը	77-1/8
Ռուսիա իսթիգրազը	89-1/4
Գամպիօ Բարիզ 3 այ վատէ	–

Փարիզ, 1 Հոկտ.

Ֆրանս. էսհ. 3 % Ֆր.	85-90
» » 5 գրօնսուզ	119-10
Օսմ. էհամը աչըլը	11-87 1/2
» » գաբանը	11-97 1/2
Իսթիգրազ 65 Ֆր.	70-
» 69	68-
» 73	64-
Մըսըր ֆօնտ. մութա հրտէ	252-50
Գրէտի Լիոնկ	945-
Օսմանլը պանգասը	524-37 1/2
Ռումէլի չըմէնտրֆէրի	45-50
Իթալիա էհամը	81-20
Գամպիօ Լօնտրա 3 այ վատէ	25-32

Վիէննա, 1 Հոկտ.

Աֆիօ ֆիօրին	–
Ռումէլի չըմէնտրֆէրի	–

ԴԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսհ. ում. տիւն ազ. գաբ.	12-22
Գու սապահ աչըլը	12-32
Իսթիգ. 63 (Մութօն) 6 % Ֆ.	69-
» 65 » 6 % Ֆ.	69-
» 69 (Բինար) 6	67-
» 72 (Պօն տիւ Թրէզօր)	21-25
» 73 6 % Ֆ.	63-
Ռումէլի չըմէնտրֆէր 3	44-50
Ագճէ ֆայիզի %	9-
Ըրբօր Ղ.ըշ	60-
Հավալէսիզ »	60-

ՊԱՆԳԱ ԱԳՈՒՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	4- 5
Ցատմպոլ պանգասը	5-36
Օսմէրթէ ժէնէրալ	4- 8
Թրամվայ	4-10

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրշան	Ղ. Փր
Գէյազ մէճիտիյէ Ֆարգը	106-20
Մէթալիք »	117-20
Պէչիք »	118-
Գազըր »	525-
Գայմէ »	760-
Ինկիլիզ լիրասը	109-30
Ֆրանսըզ ալթունու	87-15
Փօղ	89-35
Գրիմից ալթունու	51-10
Գարպոն գայմէի	8-73